



մ. Թոման

# ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՄԱՐԻ ԲՐՈՍԵ



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳՐԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ  
ԱՐԵՎԵԼԱԳՐԱՍՈՒԹՅԱՆ ԻՆՍԻՏՈՒՏ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ  
ՄԱՐԻ ԲՐՈՍԵ

Կազմից և խմբագրեց՝  
ՊԱՐՈՒՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ 108162



ԵՐԵՎԱՆ 2002



Տպագրվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  
գիտական խորհրդի որոշմամբ

Մեկնասությամբ  
Արմեն և Բերսարէ ճերեզեան Յիմնադրամի – ԱՄՆ

This publication was made possible by  
Armen and Bersabe Jerejian Foundation Inc. – USA

ՀՏԴ 941(479.25)  
ԳՄԴ 63.3(23)  
Բ 916

Բ 916 Ակադեմիկոս Մարի Բրոսսե/ Կազմ. և խմբ.: Պ. Մուրադյան-Եր., «Զանգակ-97», 2002, 56 էջ:

Գրքույկն անփոփոխ է երեխի հայագետ-վրացագետ ակադ. Մարի-Ֆելիխիսիտե Բրոսսեի գիտական ժառանգության գնահատությանը նվիրված հոդվածների մի փունք, որոնց հեղինակները ջանուն են Մ. Բրոսսեի վաստակը դիտարկել գիտության զույգ մարզերի պատմության և արդիականության խնդիրների համապատկերում:

Академик М.-Ф. Броссе. Сборник статей Сен-Мартена, А. Шрумпфа, Г. Зарбадяни и Н. Марра, посвященный к 200-летию со дня рождения ученого. Составлен, отредактирован и снабжен введением проф. П.М. Мурадяном.

0503020913  
0003(01)-2002 2002

ԳՄԴ 63.3(23)

ISBN 99930-2-381-5

© Մուրադյան Պ., 2002 թ.  
© ԶԱՆԳԱԿ-97, 2002 թ.

## ՊԱՐՈՒՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

### ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ (ՄԱՐԻ ՅԵԼԻՍԻՏԵ ԲՐՈՍԵՒ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԸ)

1874թ. Սանկտ-Պետերբուրգում հրատարակված «Հավաքումն Հայոց պատմիչների» (Collection d'historiens arméniens) ծավալուն Հատորի առաջաբանում ակադ. Մարի Բրոսեն իրեն նախորդած և ժամանակակից Քրանսիացի Հայագետների՝ Հայոց պատմական մատենագիտության բազմահատոր «Դիվաններ» հրատարակելու փորձերը գնահատելիս խոսքն. ամփոփում է բացսիրտ Հայտարարությամբ. «Չիմ քաշվում խոստովանել, թե ինչպես առանձնահատուկ սեր ունեմ Հայ վարդապետների պատմական երկասիրությունների Հանգեպ: Ըստ մեծի մասին նրանք [պատմած իրադարձությունների] ականատես վկաներ են, նրանց իրական արժեքն է իրենց ազգի լայնածավալ հարաբերությունները Ասիայի իշխացողների հետ՝ Սասանյաններ, Սելջուկներ և ապա Մոնղոլներ, Խաչակրաններ, Բյուզանդական կայսրեր, նորագույն ժամանակներում՝ Թուրքեր, Պարսիկներ, ժամանակադրական ճշգրտությունը՝ բացառությամբ գրիչների ու ընդօրինակողների անհրաժեշտ ու անխուսափելի վրիպակները: Այս բոլորը իենց արժանի են դարձրել գիտունների ուշադրությանը»:

Այս տողերի հեղինակը անվերապահորեն ծանոթ է ուսուցչապետ Մեն-Մարտանի Հղացումներին, որոնց հակիրճ շարադրանքը ամփոփած է գիտնականի վաղաժամ մահից մի քանի ամիս առաջ Ալեքսանդր Հումբողատին հասցեազրած նամակում: Չեմ ոչ ունեմ, թի Մ. Բրոսեն այն կարդացել է, այլ՝ ի միտ է առել կենդանի շփումների ժամանակ, եղբակացրել է նրա թողոններին ծանոթանալիս, ա-

ռավել ևս՝ եվրոպական հայագիտության հիմնաքար ծառայած երկ-հատոր «Պատմական և աշխարհագրական հիշատակներ Հայաստա-նի մասին» (Mémoires historiques et géographiques sur l'Arménie, Paris, 1818, 1819) երկն ուսումնասիրելիս: Մ.Բրոսեից առաջ Սեն-Մարտենը կարող էր հաստատել, թե «Այս երկիրի (իմա' Հայաստանի - Պ.Մ.) վերաբերյալ ուսումնասիրությունները, ինչպես Դուք գիտեք, միշտ առանձին սիրո առարկա են եղել [ինձ համար]»: Եվ հիրավի, լայն ծանոթություններ ու հետաքրքրություններ ունեցող գիտնականը Արևելքի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելու համար «Հայաստանն ընդունել էր իբրև կենարոն և հիմն խուզարկութեանց»:

Հունարենից և լատիներենից բացի երրայերեն, արաբերեն, չինարեն և մի քանի արևելյան այլ լեզուների հմտացած Մարի Բրոսեին Սեն-Մարտենը ներշնչեց նախ հայագիտություն ուսանել, ապա անցնել վրացերենին, Վրաստանի պատմության համար դիմելով հայոց պատմիչների վկայություններին: «Երկու տասնյակ հայ պատմագրքեր ճարելուց ու ուսումնասիրելուց հետո, որոնք կարևոր թվացին ինձ վրաց պատմությունը լուսաբանելու համար,— զրում է Մ.Բրոսեն,— ինձ նվիրեցի Հայոց պատմագիրների ընթերցանության ու հրատարակության մեծաջան աշխատանքին»:

Գրեթե միենույն տասնամյակներին, բայց առանց իրար կրկնելու և մանավանդ՝ խանգարելու, հայոց պատմիչների երկերի դիվաններ կազմելուն էին լծվել նաև Սեն-Մարտենի ծրագրերը շարունակողներ էղուարդ Դյուլորիեն և Վիկտոր Լանգլուան: Նրանց գործունեությունը քաջալերողների թվում էին Հ.Գարրիել Այվազովսկին, Քերովը Պատկանյանը, Ղեոնդ Ալիշանը, իսկ նշանավոր Նուբար փաշան հանձնառու էր եղել Լանգլուայի հրատարակությունների ծախսերը հոգալ: Յավոք, նրանցից ոմանք Սեն-Մարտենի պես կարճատե կյանք ունեցան (Լանգլուան մահացավ չորրորդ տասնամյակը նոր բոլորած, իսկ նրա ձեռնարկը շարունակելու

լծված Եվարիստ Բըյուղհոմը հազիվ հասցըեց Գլակ և Լաստիվերցի թարգմանել...):

Ֆրանսիացի հայագետները, այդ թվում և Մարի Բըռսեն, որոշ բացառությամբ՝ մեր պատմական մատենագրության էջերում գերազանցապես հեռու և մոտիկ այլ երկրներին վերաբերող տեղեկություններն էին հատկապես գնահատում, ուստի հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի անընդմեջ քննությունն ու նրանց ներքին ծալքերի պլատումը առաջնային չէին նկատվում: Այլազգի հայագետներից առաջինը Նիկողայոս Մառն էր, որ հայոց անցյալի վերաբերմամբ մերժեց ասիական անշարժության հորինվածքը և տեսավ ու բացահայտեց այն, ինչ Սեն-Մարտենը թերևս կռահում էր: Այսպես, Սեն-Մարտենի համոզմամբ «Հայերն ամենայն ժամանակ քարերի վրա արձանագրած ունեն հասարակական գործերը և մեծ դիպվածների հիշատակները: Նրանց պամությունը, այսպես ասած, քարերի և իրենց երկրի ժայռերի վերա գրված արձանագրություն է: Թագավորների հին պալատները, ամրոցները, կամուրջները, կրօնական և հասարակական շինությունների պատերը ծածկված են, ես այդ գիտեմ, արձանագրություններով, որոնց պատճենները շատ մեծ նշանակություն կունենան»: Մ. Բըռսեն և Հ. Ներսես Սարգիսյանը փորձեցին հետեւ խորհուրդին և իրենց ճամփորդությունների ժամանակ մի քանի տասնյակ արձանագրություններ ընդօրինակել ու հրապարակել, իսկ նրանց հաջորդած Ն. Մառն ու նրա աշակերտ Հ. Օրբելին մշակեցին գիտական վերծանության և աղբյուրագիտական քննության սկզբունքները, դիվաններ կազմելու կարևորությունը հաստատեցին:

Ավելորդ չէ նկատել, թե Մ. Բըռսեն ու նրա ժամանակակիցները խնդիր չունեին բնագրերի քննական հրատարակություններ կատարել: Ձեռագրական հավաքածուների նկարագրությունների բացակայությունը, ինչպես նաև նրանց ցանուցրությունը, չհաշված հրատարակիչների պատրաստության աստիճանը, այդ հնարավորությունը չէին տալիս: Բայց որ նրանք հայագիտության կառույցի ուրվագծողներն ու տեղորոշողներն եղան՝ կասկածից դուրս է:

Նրանք չմնացին Միսիթարյան հրատարակությունների կարևորությունը ճանաչողների մակարդակին, այլև դասական բանասիրության նորմերով վերարծարծեցին հայադիտության ընձեռած նյութը: Միանգամայն արդարացի էր Մ. Բրոսն, երբ արձանագրում էր, թե Եվրոպայի հայագետները սակավաթիվ են և ապրած դարը մատենագրական մեծ ձեռնարկումների համար ոչ նպաստավոր, առավել ևս, երբ նշանավոր դրամագլուխի կարիք կար, սակայն այս պարագաներում իսկ պիտի խուսափել հրատարակվող բնագրերը կրճատելու ստիպմունքից, որովհետև մատենագիրն ու պատմության նրա ընկալումը ճանաչելի են երկի ամբողջության մեջ: Հիշյալ առումով դիտնականի դավանած սկզբունքը, աննշան բացառությամբ, կիրառված ենք գտնում հայկական ու վրացական աղբյուրների հրատարակությանը նվիրված նրա գրեթե բոլոր հատորներում: Այսօր, իհարկե խնդիրներն ու պահանջներն այլ են. հանդուրժելի չէ ոչ միայն հատվածական կամ կրնատյալ հրատարակություն, այլև ցանկալի չէ նույնիսկ հուշարձանի թարգմանություն կատարել՝ առանց գիտական (համեմատական կամ քննական) բնագիր պատրաստելու:

Մ.Բրոսնի, ապա և Ն.Մարի գիտական գործունեության մեջ իրականացված ենք գտնում Սեն-Մարտենի մեկ այլ մտածումը. Հայոց պատմությունն ու մատենագրությունը, մշակույթը լիարժեք գնահատելու համար պետք է ճանաչել երկիրը, քայլել նրա տարածքով, տեսնել նրա հնագիտական արժեքները, կենդանի խոսակցություն ունենալ նրանց ստեղծողների սերունդների հետ և ըստ այնմ ծանր ու թեթև անել հետաքրքրող առարկան: Եվ Մ.Բրոսն Կովկաս այցելելու և տեղում աշխատելու հնարավորություն ունեցավ՝ Ռուսաստանյան ակադեմիայի և փոխարքա կոմս Վորոնցովի հովանավորությամբ ու քաջալերանքով: Ճամփորդության արդյունավետությունը պատկերացնելու համար արժե ծանոթանալ նրա նշանավոր «Զեկույցներում» (Rapports...) հրապարակված նյութերին: Մասսամբ այդ ամիսներին ունեցած նոր ծանոթություններին ու հայթայթած նյութերին ենք պարտական նաև «Անիի ավերակները»

(Ruines d'Ani) երկպրակ աշխատության համար, որը անհամեմատ ավելին է, քան նրա հայրենակից եվդ. Բորեի տեղեկատվական հրապարակումը: Ի դեպ, այս մարզում էլ գիտական վերջնական խոսք ասողը նույն Ն.Մառը եղավ, որի հիմնարար «Անի» աշխատությունը վերջիրս կատարված ֆրանսերեն թարգմանության ժամանակ «Հայոց երազանք» խորհրդավոր վերտառություն ունեցավ:

Սեն-Մարտենից առաջ դասերից էր նաև Մ. Բրոսեի տեսական ու սկեռուն հետաքրքրությունը գեղի հայոց միջնադարյան գրչագրերը, նրանց հավաքածուներն ու նկարագրությունները, ուստի նա մեկ տասնյակից ավելի հրապարակումներ է նվիրել նրանց ցուցակագրմանը և կամ գոյություն ունեցող աշխատանքային ձեռագրացացակների թարգմանարար հրատարակությանը: Էջմիածնի մատենադարանում գրչագրեր ուսումնասիրելիս նա համոզվեց, որ եվրոպացի հայագետը չպետք է սպասի բնագրերի Միխիթարյան հրատարակությանը՝ նրանից օգտվելու համար, այլ ինքը պիտի հմտանահնագրությանը, նաև գրչագրերից քաղի պրատած նյութը: Այդ հետաքրքրությունն էր, որ Մ. Բրոսեին թելաղը ուսումնասիրել Հայոց գրչության օջախներից մի քանիսի պատմությունը, ճանաչել նրանցում ընդօրինակված կամ առավել և՛ ստեղծված մատենագրությունը: Հիրավի դժվար պիտի լիներ Միխիթար Այրիվանեցի գնահատել՝ առանց Այրիվանքի պատմության, թովմա Արծրունու տեղեկությունները մեկնաբանել՝ առանց Արծրունյաց թագավորության մշակութային կենտրոնների տեղորոշման, Սամվել Անեցու ժամանակագրական տեղեկություններն ստուգել՝ զանց առնելով Անիի ու ըրջակայքի քաղաքական և մշակութային առօրյան:

Այսպիսով, Մ. Բրոսեն նաև ձեռագրագետ աղբյուրագետ էր, բայց զարմանալին միայն հետաքրքրությունների ու հմտությունների շրջանակի լայնությունն չէ, այլ նաև այդ ծավալների տարածումը տարրեր՝ այլարեզու և այլէթնիկ մշակութային ժառանգությունների վրա: Այսօր նույնիսկ դժվար է կըռել, թե ինչ ծավալներ ունեն նրա վաստակները միմյանց դրացնության մեջ գտնվող հայագի-

տության և վրացագիտության մարզում: Պարզ է, սակայն, որ Մ. Բրոսն այդ երկուսի խնդիրները համադրող կամ ավելի ստույգ՝ համագրության փորձ կատարողը եղավ, նրա խորացված ճանաչման բեռը և պատիվը թողնելով մեկ-երկու տասնամյակ հետո գիտական աշխարհ մտած նիտողայոս Մարին:

\* \* \*

Են-Մարտենի ու Մարի Բրոսնի ապրած տարիներից երկար ժամանակ է անցել: Հարկավ նրանց կարևեր նկատած ոչ քիչ խնդիրներ կամ լուծվել են, կամ թերևս կորցրել իրենց հրատապությունը: Ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ հայագիտության կենտրոնն այլևս Հայաստանն է, նրա հիմնական ծանրությունը կրողն ու սպասավորը՝ հիմնականում հայազգին: Ճիշտ է, երբեմն լինում են դեպքեր, երբ գիտելիքի պակասը մեզանում փորձում են լրացնել «Հայրենասիրական» ճամարտակությամբ կամ սովորական գիտական տարակարծությունների տակ քաղաքական-էթնիկական ենթահող որոնելով, բայց գիտության այս բնագավառի մայրուղին այլևս նշանաձողված է տասնյակ ու տասնյակ հատորավոր ու հիմնարար հրատարակություններով, մի քանի սերունդների՝ իրար փոխանցած գիտելիքներով ու ավանդներով, հայագիտական հայրենական հետազոտական կենտրոններով, թանգարանային նյութի պահպանության պետական երաշխավորումով և այլն:

Եվ այնուամենայնիվ՝ կան և հայագիտական այնպիսի անելիքներ, որոնց հրատապությունը ոչ մի չափով չի մեղմացնել, գուցե և ավելի սրվել է: Այսպես, օրինակ, մեր ձեռագրական խոշորագույն հավաքածուն, հակառակ բոլոր դյուրությունների, մնում է ըստ պատշաճի չնկարագրված, ուրեմն հարյուրավոր հեղինակներ ու մատենագրական երկեր՝ չնանաչված, իսկ այդ նշանակում է թե առաջիկա տասնամյակներին ևս անկարգի պիտի լինի «Հայոց մատենագրության պատմություն» ստեղծել, որին պետք է նախորդեր ծրագրյալ նպատակային պատրաստություն: Դժվար է պատկերացնել՝ եթե այսպես շարունակենք գիտական բնագրեր պատրաստել,

ապա քանի՛ հարյուրամյակ պետք կլինի Ստ.Մալխասյանցի նախաձեռնած «Պատմագիրք Հայոցը» ավարտի հասցնելու համար, «Դիվան Հայ վիմագրության» շարքը վերջի կհանի՞, Հայագիտության ներսի ու դրսի դասականները գիտական ժառանգության հատորավոր հրատարակություններ կունենա՞ն, պրատողի դործը հեշտացնող առարկայական մատենագիտություններ երևան կգա՞ն, կլինի՞ մի ծրագիր, որի շուրջ խմբավորվեն վերակազմյալ ինստիտուտներն ու ամբիոնները:

Հայագետների ժառանգության ճանաչումը միայն բարոյական կեցվածք չէ. այն անհրաժեշտ է թե հարցերի ընտրություն կատարելիս, թե լուծումների եղանակներ որոնելիս: Մ.Բրոսեի ասած «մեծածագան աշխատության» պատրաստվելիս նախորդ սերունդների կատարածի արդար գնահատությունը իր կոչմանն արժանի ամեն մի սպասավորի աղնիվ պարտքն է, նաև գիտության մեջ սեփական խորշ ունենալու երաշխիքը:

Բրոսեն Մ. Էմինին կոչում է «ամենընդունակ հայ և քաջաճըմուտ հայագէտ», Ղ.Ալիշանին՝ իմաստուն, Բրյուգ Հոմին՝ «գործունեայ, աշխատասէր և խղճամիտ անձ»: Հարկավ, այդ բնութագրումները գործածելի են նաև իր՝ Մ.Բրոսեի վերաբերմամբ:

\* \* \*

Ակադ. Մ.Բրոսեի ծննդյան 200-ամյակի օրերին անհրաժեշտ նկատեցինք Հայագետների ուշագրությանն առաջարկել գիտնականի հետաքրքրությունների ձևավորմանը, աշխատանոցային մասնագիտական խնդիրներին ու հիշատակի գնահատությանը վերաբերող այս ոչ ծավալուն հոդվածները:

Նրանցից Սեն-Մարտենի նամակը Ա. Հումբոլդտը ստացել և սեփական գրության կցումով ուղարկել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարին (Comte Nésselerode), որը պատասխանել է, թե այն կարելի կլինի ի կատար ածել մի քանի տարուց հետո, երբ նոր նվաճած գալառոներում խաղաղություն, ապահովություն ու բարե-

կարգություն կլինիքի: Ցավոք, Սեն-Մարտենը չապրեց մինչև այդ օրերը, իսկ Շոպենի կատարած նկարագրությունը շատ տարբեր է նամակի նախագծումից:

«Արձագանք» թերթերի (1893թ. N148) հանրածանոթ խմբագիր Արգար Հովհաննիսյանը գրում է. «Այսօր մենք մեզ բաղդաւոր ենք համարում յայտնել, որ մեզ յաջողուցաւ ձեռք բերել մի դիւանատանից Սէն-Մարտէնի մինչև օրս անյայտ մնացած աշխատափրութիւնը, որ հայերիս համար շատ մեծ կարևորութիւն ունի»: Թե խոսքը որ դիվանատան մասին է՝ չենք կարող ասել, բայց ըստ միջնորդավորված մի տեղեկության՝ բնագիրը թե նրա թարգմանությունը եղել է նաև արդյունավոր հայագետ Հարություն-Ռայմոնդ Գևորգյանի ձեռքի տակ: Այստեղ մենք հրատարակում ենք «Արձագանքում» եղած տեքստը՝ Արգար Հովհաննիսյանի թարգմանությամբ:

Գ.Ա.Շրումպֆի և Հ.Գարեգին Զարբհանալյանի «Մարի-Ֆելիսիտէ Բրուէ» հռովածը քաղում ենք նրանց «Աւսումնափրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յԱրևմուտս» (ԺԴ-ԺԹ դար, Վենետիկ, 1895) գրքից, որ Շրումպֆի (1848-1892) «Հայկական ուսմունք յԵւրոպա» (Les Etudes Arméniennes en Europe) հռովածաշարի (1890թ.) Հ.Գ.Զարբհանալյանի լրամշակած խմբագրությունն է: Այստեղ էլ մեր միջամտությունները շատ չեն, սակայն անձնանունների ճանաչելիությունը ապահովելու համար գերադասել ենք նրանց արևելահայ գրական արտասանությունը:

Ն.Մառի հռովածը տպագրվել է Записки Восточного Отделения Հանդեսում (1902, т. XIV, стр. 073-078):

## ՆԱՄԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՒՄԲՈԼԴՏԻՆ

Տէ՛ր Բարոն,

Դուք յաճախ խօսակցել էք ինձ հետ այն մեծ կարևորութեան մասին, որ Նորին Մեծութիւն Ռուսաց կայսրը տածում է դէպի այն ամենը, ինչ որ վերաբերում է Հայաստանին և Հայոց պատմութեանը. նոյնպէս մի Հայկական Հարուստ գրադարան Պետերբուրգ և Մոսկուայ Հիմնելու դիտարութեան և այն ջանքերի մասին, որոնք պիտի գործադրուին սոյն նպատակի իրագործման համար: Դուք ինձ մի քանի անգամ յայտնել էք նոյնպէս, որ ցանկալի կը լինէր, եթէ ես կարողանայի նուիրուել կայսեր ազնիւ և գսեմ նպատակների կատարման գործին, որոնք մեծ գիտերի և կարևոր հետազոտութեանց աղբիւր կը դառնան՝ ի փառս և ի բարգաւաճումն իւր պետութեան, որովհետեւ Հայաստանի և ուշադրութեան արժանի Հայկական ազգի վերայ պիտի Հիմնուի այն ազգեցութիւնը, որ Ռուսիան կոչուած է ունենալու Ասիայի ապագայ վիճակի վերայ:

Ես ինձ արդարեւ շատ բաղդաւոր կը համարէի, եթէ Նորին Կայսերական Մեծութեան Հայեացքները դէպի ինձ դառնային, ես ինձ շատ պատուած կը համարէի, եթէ նա ինձ իբրև գործիք ընտրէր իւր կամքը ի կատար ածելու համար: Եթէ այդպէս լինէր, ես մեծ եռանդով կեանքիս մի մասը կը նուիրէի այս գեղեցիկ ձեռնարկութեանը:

Ես եմ, գոնէ իմ կարծիքով, միակ բաւական նախապատրաստուած անձնաւորութիւնը, որ զբաղուել է Հայաստանով լայնածաւալ և յարատել կերպով:

Այս երկրի վերաբերեալ ուսումնասիրութիւնները, ինչպէս Դուք գիտէք, միշտ առանձին սիրոյ առարկայ են եղած:

Արդէն տասն և չորս տարի է, ինչ ես հրատարակել եմ իմ «Հայաստանի վերաբերեալ պատմական և աշխարհագրական յիշատակարանը» (Mémoires historiques et géographiques sur l'Arménie): Այս առաջին և մինչև այժմ միակ աշխատութիւնն է, որ բովանդակում է Հաւաստի, բազմաթիւ և ընդարձակ տեղեկութիւններ այդ երկրի մասին: Այս ժամանակամիջոցում ես չեմ դադարել նոյն առարկաներով զբաղուելուց: Իմ նոր աշխատութիւններին կատարելութեան աստիճանին հասցնելու ելքն է, որոնց ես ընդունակ եմ համարում, և նորանց նոյնպէս լրութիւն ու կատարելութիւն տալն է, որ ինձ զապել են մինչև այսօր այդ աշխատութիւնները ի լոյս ընծայելու:

Ես ժողովել, մանրակրկիս կերպով քննել և դասաւորել եմ այն ամենը, ինչ որ կարելի է ժողովել այստեղ այս աղդերի և տէրութեանց պատմութիւնից և աշխարհագրութիւնից, որոնք յաջորդաբար տիրել են Ասիային հեռաւոր ժամանակներից սկսած՝ ընդունելով Հայաստանը իբրև կենդրոն և հիմն իմ խուզարկութեանց:

Իմ աշխատութեան զլիսակարգութիւնը և ստորաբաժանումը կատարուած են, նիւթերը կազմ և պատրաստ են, զլիսաւոր յատակագիծը խմբագրուած է, և ես կարող եմ տպագրութեան յանձնել: Սակայն հակառակ իմ ջանից, ես զգում եմ, որ դեռ ևս իմ աշխատութիւնն ընդհատ է, որովհետև Փարիզում գտնուած հայ գրականութեան յիշատակները մեծ թիւ չեն կազմում: Այդ ամենը լրացնելու համար անհրաժեշտ կը լինի մի գիտնական և գրականական ճանապարհորդութեան ձեռնարկել Մեծ-Հայաստանում և Ռուսաստանում, ուր բնակուում են Հայերը: Կան աւելի քան քսան պատմագրեր, որոնց հետ ծանօթ եմ միայն հատուկտոր քաղուածներով: Ես այդ գրքերը Ռուսաստանում կը գտնեմ, ինչպէս և բազմաթիւ ուրիշ

Հետաքրքիր երկասիրութիւններ: Հայկական գրադարանի կազմակերպութիւնը, որ կիմենում է նորին Մեծութիւն Կայսրը հիմնել, կարող է սոյնօրինակ ճանապարհորդութեան Հետևանք լինել:

Այս ամենը չէ. Հայերը ամենայն ժամանակ քարերի վերայ արձանագրած ունին հասարակական գործերը և մեծ դիպուածների յիշատակները: Նորանց պատմութիւննը, այսպէս ասած, քարերի և իրենց երկրի ժայռերի վերայ գրուած արձանագրութիւն է: Թագաւորների հին պալատները, ամրոցները, կամուրջները, կրօնական և հասարակական շինութիւնների պատերը ծածկուած են, ես այդ գիտեմ, արձանագրութիւններով, որոնց պատճէնները շատ մեծ նշանակութիւն կունենան: Ես դորանցից մի քանի հատ ունիմ, նորանք ինձ հասել են Մեծ-Հայաստանից և բաւական են ինձ մի բարձր գաղափար տալու համար այն տեսակ ժողովածուի օգտակարութեան մասին: Դրականական յիշատակարանները, որոնք գտնուում են Պետերուրգում, Մոսկուայում, Աստրախանում և այլն, թէ՝ գրադարաններում, թէ՝ կառավարութեան դիւաններում և թէ Հայերի մօտ խնամքով խուզարկելուց յետոյ, կարեոր կլինէր սլանալ դէպի Կովկաս, շարունակելու նոյն խուզարկութիւնները Վրաստանում և Մեծ-Հայաստանում: Պէտք կլինէր նոյնպէս բաւական երկար ժամանակ այդ տեղերում կանգ առնել երկրի վերաբերութեամբ մի կատարեալ աշխարհադիտական քննութիւն անելու և այցելելու հնագարեան շինուածքների աւերակները, հին քաղաքները, և իրենց բազմաթիւ վանքերը, շատ տեղերում խուզարկութիւններ անելով: Պէտք է կարծել, որ այս պեղումները արդիւնաւէտ կլինին, մանաւանդ Արտակարգում, Արմաւիրում և Արաքսի ուղղութեամբ զետեղուած հին մայրաքաղաքներում, Էջմիածնի և Արարատ լեռան շրջակայքներում:

Այդ խուզարկութիւնները լրացնելու համար պէտք կլինէր նոյնպէս մի քանի շրջագայութիւններ անել Տաճկա-Հայաստանում, Վանում, Կարսում, Էրզրումում, մի քանի ամսով կանգ առնել Կոստանդնուպոլիս, մի մի այցելութիւն տալ Տրանսիլվանիայի, Հունգարիայի, Տրիէտիի և Վինետիկ Հայերուն, և այդ ամենը լրացնել մի

ճանապարհորդութեամբ դէպի Հռովմ, ուր գտնուում են քահանայապետական դիւանները և մատենադարանները, որոնք պարունակում են Հայաստանի վերաբերեալ արձանագրությիւններ:

Անկախ պատմական և գրականական գանձերից, որոնք անշուշտ հետևանք կիրին այս ձեռնարկութեան, Նորին Մեծութիւն Կայսրը մի հաւաստի տեղեկութիւն ձեռք կրելէր այն գեղեցիկ և հռչակաւոր երկրների մասին, որ իւր յաղթական զէնքը աւելացրել է իւր բազմաթիւ գաւառներին, որոնք ցարդ կազմակերպում էին իւր ժառանգութիւնը:

Մի ձեռնարկութիւն, ինչպիսին սա է, որի նախագիծը հէնց նոր հապճեպ կերպով ուրուագծեցի, ահա տասն և հինգ տարի է, որ իմ ցանկութեանց առարկան էր: Ես մինչեւ այսօր դորան չառ մեծ կարևորութիւն եմ տալիս և առանց տատանուելու ես կը նույրուէի այդ գործին, եթէ վստահ լինէի, որ ձեռնհաս կիրինիմ կատարել այնպէս, ինչպէս ես ըմբռնում եմ, անշեղ կերպով, այնքան արդիւնաւոր, որքան և փառաւոր այն Կայսեր համար, որ կը պատուէր ինձ իւր ընտութեամբ: Եւ եթէ համոզուած լինէի, որ ոչ մի խոչընդու և գրամական ծախսեր ինձ արգելք չեն լինիլ:

Ես համոզուած եմ, որ ես եմ, ինչպէս ասացի, ամենալաւ պատրաստուած անձաւորութիւնը, գուցէ միակը սոյնգունակ ճանապարհորդութեան համար: Բացի Հայերէն լեզուի և գրականութեան գիտութիւնից, Դուք գիտէք, իմ սիրելի և մեծանուն եղբայրակից, որ ես պարապել եմ և Ասիայի ուրիշ լեզուների ուսումնասիրութեամբ և որ ես անտեղեակ չեմ պատմութեան, աշխարհագրութեան և գրականութեան վերաբերեալ և ոչ մի հարցի և այլն:

Իմ գիտութիւնները, համարձակուում եմ ասել, մի այնպիսի հռչակ են ստացել, որ աւելորդ եմ համարում սոյն նիւթի վրայ խօսելը: Վերջապէս, Դուք այն անձնաւորութիւններից մէկն էք, որ կարող է գնահատել իմ արժանիքներս, և թէ Նորին Մեծութիւն Կայսրը բարեհաճէ այս նիւթի մասին Զեղ հետ խորհրդակցել, ես չեմ կասկածում, որ Զեղ համար դժուար չի լինի Զեր համոզմունքը նորան ընդունել տալ:

Նորին Մեծութիւն Նիկողայոս Կայսրը վեհանձնութեամբ հետևելով իւր հռչակաւոր նախորդների օրինակներին, ցարդ ցոյց է տուել մեծ և փայլուն նշաններ իւր բուռն և լուսամիտ սիրոյ, որով վառուած է օգտակար և գեղեցիկ գիտութեանց յառաջադիմութեան համար: Այս բանի նշանաւոր ապացոյցը դուք ինքներդ էք, Տէր Բարոն: Պետական աշխարհը յաւիտեան պարտական կլինի այս մեծ թագաւորին այն նշանաւոր հետազօտութեանց համար, որ Դուք արել էք նորա կայսերութեան մէջ և որ աւելացրել էք այն գեղեցիկ և բազմաթիւ գիւտերին, որոնք Զեր անուանը յաւիտենական հռչակ են տուել:

Ահա այս է, որ ինձ խրախուսում է Զեղ հետ խօսել Մեծ-Հայաստանի ուսումնասիրութեան արժանի գաւառները ճանապարհորդելու գիտաւորութեան մասին, որ մարդկային ազգի որրան է եղած և որին կարեւորութիւն են տալիս միանգամայն կրօնի և պատմութեան յիշատակները:

Ես յուսով եմ, որ Կայսրը յօժարութեամբ կընդունի և կհաւանէ այդ առաջարկութեանը, որի կարուերությունը նա ինքն էլ քաջ հասկանում է, երբ Դուք նորան ասէք այն, ինչ որ իմ մասին մտածում եք և իմ ընդունակութեան մասին՝ այդ գեղեցիկ ձեռնարկութեան կատարման համար:

Այն պատճառները, որոնք կարող էին իսկ արգելք լինել, ահա մի քանի տարի է ինչ գոյութիւն չունին այլևս: Յեղափոխութիւնից յետոյ, որ կործանեց Ֆրանսիայի բարօրութիւնը և սպառնաց Եւրոպայի խաղաղութեանը, ես չեմ դադարել ատելութեանց և անարդ հալածանց նշաւակ լինելուց: Դուք այդ գիտէք: Ես զրկուել եմ իմ բոլոր պաշտոններից ի վրէժ իմ քաղաքական կարծիքների: Դուք գիտէք, ինչպէս հէնց այն վայրկեանին, երբ մի անվայել պաշտօնընկեցութիւն ինձ հարուածում էր, ես ընտրուեցի Ֆրանսիայի ճեմարանի և Կոլլէժի միաձայն հաւանութեամբ, բռնելու այս վերջին հաստատութեան մէջ պատմութեան ամբիոնը, որ թափուր էր Մ.Դօնուի հրաժարուելով: Անարգելով օրէնքները, նախարարութիւնը մերժել է վաւերացնել այս կանոնաւոր ընտրութիւնը: Զեր բարեխօսութիւնը և

Զեր մարդասէր միջամտութիւնը անհետեանք են մնացել: Դորանով ինձ պատիւ են բերում, եթէ խուսափում են և վախենում են այն ազդեցութիւնից, որ ես կարող եմ ունենալ ուսուցչական ասպարիզում: Բարեկամութիւնը, որով Տէր Բարոն դը-Դաման և Պ. կոմս Պէյրոննէն ինձ պատուեցին, այն պաշտօնները, որոնք ինձ վստահելով յանձնել էր Պ. դը-Դաման, ընդունելով ինձ արտաքին գործոց նախարարութիւնը, այն ազգեցութիւնը, որ ինձ են վերագրում մեր այս կորստաբեր արկածների վերաբերութեամբ, այժմեան նախարարների համար անհանգստութեան առարկայ են եղել, ինչպէս և այն յաճախակի և մասնաւոր յարաբերութիւնները, որ ինձ բարեհաճել է թոյրադրել ունենալ իւր հետ Նորին արքայական բարձրութիւն Բորդոյի դուքսը: Սակայն իրենք իսկ ամօթահար եղած այս անարդ հալածանքից, նորանք Զեղ, ինչպէս և իմ այլ շատ բարեկամներին, հաւատացրել են, որ ես կը ստանամ՝ իրբ լիովին հասուցումն մի պաշտօն, որ ոչ մի քաղաքական գծուարութիւն չէ ներկայացնում: Ես հաւատում եմ, որ նորանք վերջապէս կը կատարեն իրենց խոստումները: Բայց ատելութիւնը, որ ինձ ներշնչում են նորանց սկզբունքները և նորանց անձնաւորութիւնները, այն աստիճանի է, որ գերադասում եմ թողնել Ֆրանսիան և այն ամենը, որ ես իրաւունք ունիմ այնտեղ ձեռք բերելու՝ եթէ այն ճանապարհորդութիւնը, որի մասին Զեղ հետ խօսեցի, կարողանար Նորին Մեծութիւն Կայսեր այժմեան հայացքներին համապատասխանել: Եթէ նա հաճէր աչքերն իմ վերայ ձգել, ես եռանդով կընդունէի այդ պատիւը:

Սակայն ես չի ցանկանալ ուրանալ իմ հայրենիքս և կապուել վերջնական կերպով, մանաւանդ այժմէն իսկ, ի ծառայութիւն Կայսեր, թէպէտ ես իսկապէս ոչ մի խորշում չեմ զգում դէպի այդ բանը: Ես կարծում եմ, որ ես կարող եմ օգտակար լինել Նորին Կայսերական և Արքայական Մեծութեան գիւտանգիտական գործերի մէջ, արդէն իսկ պարապած լինելով Ֆրանսիայի մէջ արտաքին գործոց նախարարի մօտ: Սակայն սա մի այնպիսի հարց է, որ ես կը քննեմ իմ գիտնական և գրականական ճանապարհորդութիւնը կատարելուց յիտոյ, որ իմ կարծիքով կարող է չորս տարի տեսել: Իմ վճիռը կախու-

ւած կը լինի այն քաղաքական վիճակից, որի մէջ կը գտնուի այն ժամանակ Ֆրանսիան: Այս ժամանակամիջոցում ես կը ցանկայի, որ Նորին Կայսերական Մեծութիւն Կայսրը բարեհաճէր նիւթականապէս ապահովել ինձ և իմ ընտանիքը վայելուչ կերպով ապրելու, մինչ ես կը կատարէի Պետերբուրգում, Մոսկուայում, Աստրախանում, Հայաստանում և այլուր նոյն գործը, որի մասին Զեղ հետ խօսում եմ: Ես կփափագէի դարձեալ, որ որոշ գումար նշանակուէր ճանապարհորդութեան այլ ծախսերի համար, ինչպիսիք են զծագողների, ընդօրինակողների, ուղեկիցների, ձեռագրների գնման և պեղումների կատարման համար: Դէտք կը լինէր նոյնպէս որ Նորին Մեծութիւն Կայսրը բացարձակ և ամենահաստատ կեպով շնորհէր իւր հովանաւորութիւնը և առանձնաշնորհութիւնը, որոնք անշուշտ անհրաժեշտ են այդպիսի ձեռնարկութեան բարի և յաջող ելքի համար, և որ ամենաորոշ հրամաններ ուղարկուէին բոլոր քաղաքական և զինուորական պաշտօնեաններին և ծառայողներին որպէսզի նպաստամատոյց լինին իմ խուզարկութեանց ժամանակ, բանան ինձ բոլոր հասարակական, գրականական և կրօնական գոները և վերջապէս ինձ ձեռնատուութիւն և այնպիսի տեղեկութիւններ տան, որպիսիք ես օդտակար կը համարեմ նորանցից ստանալու: Իմ յանձնարարութիւնը նոյն ինքն Կայսրից ստացած լինելով, ես կը փափագէի իրաւունք ունենալ Նորան միայն ուղղել յանձնարարութեանս արդիւնքը:

Իմ ձեռնարկութիւնս կատարելով, ես կըբաղձայի նոյնպէս, որ Նորին Կայսերական Մեծութիւն Կայսրը, իբրև վարձատրութիւն այն ծառայութեանց, որ ես կարող կըլինիմ նորան ցույց տալ, և իբրև յատուցումն այն շահերի, որոնք ես կթողնեմ իմ հայրենիքի մէջ, բարեհաճէր ապահովել իմ տարեկան ապրուստս, որպէսզի կարողանայի իմ կենաքիս մնացորդը ապահով կերպով պարապել կարգաւորելու և հրատարակելու Փարիզում, կամ այնպիսի մի տեղ, որ ես կընտրեմ, Նորա հովանաւորութեան ներքոյ և Նորա ծախսերով, իմ ճանապարհորդութեանց տեղեկագիրը և այն աշխատութիւնները, որոնք սորանց հետևանքները կըլինին, ինչպէս օր. Հայաստանի և հարեան երկրների ընդհանուր պատմութիւնը, որոնց մասին արդէն խօսել եմ

Զեղ Հետ, և մի շատ մանրամասն նկարագիր սուսական և թրքական Հայաստանի, Կովկասնեան երկրների, ինչպէս և Պարսկական, Ասորական և Փոքրը Ասիրյ հայաբնակ դաւառների:

Եթէ առաջարկութիւններս և պայմանները, որոնց մասին նոր Զեղ Հետ խօսեցի. ընդունելի կըլինին Նորին Կայսերական և Արքայական Մեծութեան, եթէ նա կըբարեհաճէ ինձ պատուի իւր ողորմած Հովանաւորութեամբ և ինձ կըծանօթացնէ իւր մտադրութիւնների հետ, որոնք ինձ համար հրաման կըլինին, իմ առաջարկութեան կատարումը ոչ մի յապաղման չի ենթարկուիլ և 1832 թուի գարունքից ես կարող կըլինիմ ճանապարհ ընկնել դէպի Պետերբուրգ, այնտեղ ստանալու իմ վերջին հրահանգները և այնտեղ կարգաւորելու վերջնականապէս ձեռնարկութեանս ծրագիրը, որ հաստատ կարող եմ ասել, նոյնքան փառաւոր, որքան և արդիւնաւէտ կըլինի Նորին Մեծութիւն Կայսեր համար:

Բարեհաճեցէք ընդունել իմ խորին յարգանաց և անկեղծ անձնուիրութեան նոր հաւաստիքը, ընդ որս պատիւ ունիմ լինելու  
Տէր Բարոն, Ձեր ամենախոնարհ անձնուէլ ծառայ

Ս.Ս.Մարտէն  
Անդամ Ֆրանսիայի ճեմարանի:

22 դեկտեմբերի, 1831 թիւ

Փարիզ

(Vieille Rue du Temple No 123)

---

ԳԻՒՄԱՆԻ ԱԴՈԼՖ ՇՐՈՒՄԴՅԱ  
Հ.ԳԱՐԵԳԻՆ ԶԱՐԲՀԱՆԱԼԵԱՆ

## ՄԱՐԻ-ՖԵԼԻՍԻՏԵ ԲՐՈՍԵ

Յետ Սէն-Մարտէնի՝ հայկական լեզուի ուսմամբ պարապող և շարունակող եղաւ Բրոսէ, որոյ գլխաւոր մէկ արդիւնքն ալ է վրաց լեզուի ուսումը մտցընելն ու բարգաւաճեցընել յԵւրոպա: Իր կենսագրութիւնը գիտութեան յարատեւակ անձնանութրութիւն մը կրնայ համարուիլ:

Ծնաւ Բրոսէ յամի 1802 ի Փարիզ ի 5 փետրուար, ուր հայրը վաճառականութեամբ կը զբաղէր: Ուսմանց նախնական ընթացքը կատարեց Օոլէանի փոքր կղերանոցին մէջ, իսկ ճարտասանականն ի Փարիզ: 1818-ին մտաւ ի դպրոցն Յիսուսեանց ի Մոնրուժ մերժ ի Սոյ: Երկու տարիէն Փարիզ դառնալով, կ'ապրէր մասնաւոր տուներ դասախոսութիւն ընելով: 1821-ին ստացաւ զնախաստիճան (bachelier) ուսուցիչի: Արդէն այն ատենէն քաջ հմտացած էր յոյն լեզուի. սորվեր էր նաեւ զհերրայականն, մասամբ նաեւ զարար, զսինէական, մանչու և թիպէտ լեզուս: 1822ին Ասիական ընկերութեան հաստատութեամբ՝ Հրաժարելով եկեղեցական վիճակի ուսմունքէ, տուաւ ինքզինքը բոլորովին սինէացի լեզուին: Բայց երեք տարի վրան անցնելէն ետքը՝ անկէ ալ ետ կեցաւ, փափաքելով միայն հայ և վրացի լեզուաց ուսմամբ պարապիլ: Այս լեզուաց ախորժը ազդեր էր իրեն Սէն-Մարտէն, Եւգինէոս արքիմանդրիտին ուու լեզուով շարադրած երկասիրութեամբ՝ «Նկարագիր Վրաստանի», թարգմանեալ ի գերման ի Փրետ. Շմիթէ, տպեալ ի Ռիգա 1814: 1826ին ա-

մուսնացաւ, բայց պաշտօն կամ զբաղմունք մը չկարենալով հայթայթել, քիչ ատենէն աղքատութեան մէջ ինկաւ:

1830ին Գաղղիոյ Կարոլոս Ժ թագաւորին Փէյրոնէ նախարարի յիշատակագիր մը ներկայացոյց, ցուցընելով թէ քանի օգտակար կրնար ըլլալ ուսումնական քննադատական ուղեւորութիւն մը ի Վրաստան, և քիչ մը ատեն կենալը նոյն վախճանաւ ի վասն Հայոց որ յէջմիածին: Յուլիսի յեղափոխութիւնը իր այս ամէն ակնկալութիւններն ի գերեւ հանեց. և վրայ լեզուի ուսուցչի պաշտօնն ալ, որուն հետամուտ էր, զլացուեցաւ իրեն: 1834ին նորէն դառնալով ի պաշտօնն, իր մտածութիւնն միւսանգամ ներկայացոյց Գիզոյի, թէպէտ առաջնոյն հաւասար անյաշողութեամբ: Կինը մեռնելով՝ կրկին ամուսնացաւ 1836ին և այն աստիճանի յետին կարօտութեան մէջ ինկաւ, որ ինչուան ստիպեցաւ թագաւորական տպարանին մէջ գրաշարութիւն ընել: Սակայն իր անխոնջ աշխատանքը և յարատեւ եռանդը՝ հրաւիրեր էին իր վրայ Պետրուրդի Գիտութեանց ակադեմիային մտադրութիւնն, որ 1836ին զինքն անդամակից ընտրվելով՝ հրաւիրեց որ այնուհետեւ բնակութիւնն հաստատէ Ռուսիոյ մայրաքաղաքին մէջ: Բրոսէ ընդունեցաւ այս հրաւէրը, և յայնմհետէ իր գործունեայ կենաց արգասիք կը պատկանին այս նոր հայրենեաց: 1838ին ուղեւորութիւն մը ըրաւ ի Մոսկուա, ուր Լազարեանց ուսումնարանին այցելութիւն ընելով՝ հինգ տարիէն անոր կաճառակից եղաւ:

\* \* \*

1845 հարաւային Եւրոպա ճամբորդութիւն մը ընելով, քանի մը օր կեցաւ Վենետիկոյ Մխիթարյանց վանքն ի Ս.Ղաղար, ուր ծանօթացաւ Այլվագովսքի և Ալիշան վարդապետաց հետ: Իսկ ի 1847–8 յաջողեցաւ վերջապէս գործադրել իր փափաքը՝ ճանապարհորդելու ի Վետոս և ի Հայաստան. ուստի դառնալով ի Պետերբուրդ, բոլորովին զբաղեցաւ իր սիրելի ուսմամբք: 1863ին դարձաւ ի Գաղղիա, և ի դարձին ի 1867 փափաքեցաւ կրկին յայց ելել սրբոյն Ղազարու մենաստանին, բայց արգիլուեցաւ մաղձախտին պատճառաւ: 1869ին ե-

կաւ ի Գաղղիա, ինչպէս նաեւ ի 1880, որ կենացը վերջին տարին եղաւ զասն զի յ՝ Յ սեպտեմբերի կնքեց իր կենաքը Փուաթիէի մօտ ի Շաթըլոյ:

Լորան Բրոսէ՛ իր որդին, 1887ին կարգաւորեալ մատենագիտական ցուցակ մը հրատարակեց հօրը բազմաթիւ գրաւոր երկասիրութեանց, որոց թիւ գրեթէ երեքհարիւրը կ'անցնի, և ընդհանրապէս կը վերաբերին Վրաստանի և Հայաստանի: Ասոնց մէջ նախամեծար կլնան սեպուիլ իր Հնախօսական ճանապարհորդութեան մը տեղեկագիրքը (Rapports sur un voyage archéologique), որը Կովկասեան դաւառաց ետեղակալ կոմս Վորոնցովի հովանաւորութեամբ ըրած է յամս 1847–8, աշխարհացոյց տախտակաւ մը և քառասուն և հինգ պատկերներով. և հրատարակուած է ի Պետերբուրգ յամի 1851: Ասկէ զատ մեծապէս հետաքննական է իր Աւերակ Անույ կորչուած գրուածը (Ruines d'Ani), որ ինչպէս յայտնի է ժ և ժԱ դարուց Բաղրատունի թագաւորաց ժամանակ Հայոց թագաւորակաց քաղաքն էր: Այս երկասիրութիւնն ալ հրատարակուած է ի Պետերբուրգ յամս 1858–1861, աշխարհացոյց քարափիւ: Առաջին տեսրին մէջ կայ նաեւ տեղեկագիր մը էջմիածնի մատենադարանին ու Հայկական Հնութեանց վրայ (էջ 1–130):

Ինչպէս Դիկորիէ և Լանգլուա, Բրոսէ ալ ունեցաւ մտածութիւն Հաւաքման մը Հայկական պատմըչաց, որոյ առաջին հատորը հրատարակեց ի 1874, և կ'ամփոփէր զթարգմանութիւն Թովմայի Արծրունոյ (ժ դար) Պատմութեան Արծրունի իշխանաց Վասպուրականի, Առաքելի Դաւրիթեցւոյ (ժէ դար) պատմական երկասիրութեան ի 1602–1664, Յովհաննու Մարեցւոյ Պատմութեան Աղուանից: Երկրորդ հատորն հրատարակուեցաւ ի 1876, յորում կան պատմական գրուածք Զաքարիայի Սարկաւագի (ժէ դար) և Կոնդակ Յովհաննավանաց, Դաւիթ Բէկի պատմութիւն (ժէ դար), Արքահամուկրետացւոյ (ժէ դար) Պատմութիւն Նաղիր Շահի, Սամուէլի Անեցւոյ (ժԲ դար) Տախտակը ժամանակագրականք: Զաքարիայի, Առաքելի և մանաւանդ Արքահամուկրետացւոյ թարգմանութիւնք դժուարին

էին յոյժ ի պատճառս բաղմաթիւ տաճիկ և արար խօսից, զորս նոյն պատմագիրք կը գործածեն:

Բայց այս երկասիրութեան վրայ քիչ ետքը աւելի մանրամասնաբար:

1870ին հրատարակեց Բրոսէ ուրիշ երկասիրութիւն մ'ալ հետեւեալ խորագրով. «Երկու հայ պատմըչաց՝ Կիրակոս Գանձակեցւոյ (ԺԳ դար) և Ուխտանէսի Եղեսացւոյ (Ժ դար) Պատմութիւն եռամասնեայ», 1864ին ալ ըզ Պատմութիւն Սիւնեաց Ստեփանոսի Օրբելեան: Մէն-Մարտէնի ձեռքով սկսուած Լըբոյի Արեւելեան կայսերաց պատմութեան նոր տպագրութեան շարունակութեանը մէջ զետեղեց (Հատոր ԺԲ, 449-481) քաղուած մը ի պատմութենէ արշաւանց Մողոլաց ի հիւսիսային Ասիա յ'ԺԳ դարու: Պետրուրդի Գիտութեանց ակադեմիոյ Յիշատակարանաց մէջ այլեւայլ հատուածք կան իրեն գիտութեան, ուսմանց և զրչին արդիւնք՝ նկատմամբ մեր ազգային պատմութեան և մատենագրութեան, զորս մէջ պիտի բերենք: Հետաքննական են իր հետազոտութիւնք Երկաթէ գիմակին վրայ, զոր ոմանք կարծեցին թէ ըլլայ Աւետիք պատրիարք Կոստանդնուպոլսի, որ ինչպէս յայտնի է ի պատմութեանց, թէ՝ նոյն քաղքին և թէ երուսաղեմի պատրիարքական պաշտամանէն ինկաւ ու մեռաւ ի Գաղղիա:

Հօրը զրուածոց մատենագիտական ցուցակն յօրինող որդին հետեւեալ խօսքերով կ'աւարտէ զայն, զոր և մեք աւելորդ չենք համարիր մէջ բերել. «Հարկ սեպուեցաւ յիշեցնել թէ Բրոսէ ոչ պատմիչ մ'էր և ոչ լեզուագէտ: Բոլորովին հեռի ի տկարութիւնք՝ ընծայելոյ իրեն ինչ որ չունէր, Բրոսէ ոչ երբէք պահանջած է ըլլալ ոչ մին և ոչ միւսը, բառին բուն նշանակութեամբ: Խրթին ու վերացեալ ուսմանց եռանդուն սիրող, անխոնջ ու համբերող հետամուտ, բաւական սեպեց նուիրել իր կեանքը պատմութեան նիւթեր հաւաքելու, ու այդ ուսմանց երկիրը մաքրել պատմական հետախուզութեամբ, անոնց օգտին ու պիտոյից ծառայեցնելով նաև զբանասիրութիւն: Եւրոպայի հայագէտք գիտեն թէ որչափ օգտակար եղած է

իրենց ուսմանց իր ջանքովը պատրաստուած այսպիսի ճոխ ժառանգութիւն մը»:

\* \* \*

Բրոսէի մահուընէն ետքը, ինչպէս ըսինք, յորդւոյն մասնաւոր խմբագրութեամբ հրատարակուած իր հօրը երկասիրութեանց մատենախօսական ցուցակէն կը քաղենք ինչ որ ուղղակի մեր ազգային ու մատենագրական պատմութեան կը վերաբերի՝ երախտապարտ մեծարանօք իր բազմարդիւն և վաստակասէր յիշատակին:

1. «Տեղեկութիւն հայ գրչագրաց որ կը պատկանին Արտաքին գործոց պատօնագրանին քով եղած Ասիական կաճառի մատենագրանին» – (Notice des manuscrits arméniens appartenants à la Bibliothèque de l'Institut Asiatique établie près le Ministère des Affaires Etrangères): *Ընթերցեալ ի 29 սեպտ. 1840:*
2. «Տեղեկութիւնք ի վերայ վանաց էջմիածնի» – (Notice sur Edchmiadzin): *Ընթերցեալ ի 14 փետր. 1846. թարգմ. ի ռուս և տպագրեալ:*
3. «Թուղթ Կորգանովի՝ գործակատարի գրիգորեան Հայոց սիւնհոգոսին, առ Գիտութեանց կայսերական ակադեմիայի յ'7 մարտի 1842 ամին, ծանօթութեամբք Բրոսէի» – (Lettre de M.Korganoff, procureur de Synode arméno-grégorian, à l'Académie Impériale des Sciences, du 7 mars 1844; annotée par M.Brosset): *Ընթերցեալ ի 16 սեպտեմբերի 1842:*
4. «Ի վերայ հայկական մատենագրութեան» (Армянская литература "СПб. Ведомости", 1846, N 243; "Кавказ", 1846, N 48):
5. «Տեղեկութիւն հայ գրչագրի մը վրայ Թղթոց սրբոյն Պաւղոսի» – (Notice sur un manuscrit arménien des Epitres de S<sup>t</sup>. Paul): *Ընթերցեալ յ'3 յունիսի 1859:*
6. «Գրականական գործունէութիւն հայոց և վրաց ի Ռուսաստան, յայնկոյս կովկասու և ի Ղրիմ»: *Մասն Ա. ընթերցեալ ի 5 սեպ-*

- տեմբերի 1862: Մասն Բ. ի 6 նոյեմբերի, 1863: Մասն Գ. յ'8 յունիսի 1865: Մասն Դ. ի 28 յունիսի 1866.
7. «Ե վերայ կըկին հայկական խմբագրութեանց, յոտանաւոր և յարձակ, Վարուց սրբոցն Բարաղամու և Յովսափատայ» – (Sur deux rédactions arméniennes, en vers et en prose, de la Légende des saints Baralam = Varlaan et losaph = Josaphat): *Ընթերցեալ ի 21 փետր. 1878:*
  8. «Կայսերական հասարակաց մատենադարանին համար նոր ստացուած հայ գրչագրի մը վրայ, յորում կան աստեղագիտական և աստեղարաշխական գրութիւնք» – (Notice sur manuscrit arménien, nouvellement acquis pour la Bibliothèque Impériale publique, de contenu astrologique et astronomique): *Ընթերցեալ ի 28 նոյեմբ. 1878:*
  9. «Տեղեկագիր 1847 և 1848 թուականներուն Բրոսէի ըրած հնագիտական ուղեւորութեան մը վրայ ի Հայս, աշխարհացոյց քարտիսով մը ու 45 վիմագրեալ պատկերներով» – (Rapport sur un voyage archéologique dans Géorgie et dans l'Arménie, exécuté en 1847–1848 par M.Brosset. Avec un atlas de 45 pl. lithographiés. S. P<sup>b</sup>. 1851).
  10. «Ուսումնասիրութիւն Էջմիածնի մատենադարանին և ուրիշ հայկական հնութեանց վրայ: Ուղեւորութիւն Խանիքովի յԱնի» – (Études sur la Bibliothèque d'Echmiadzin et sur les antiquités arméniennes. – Excursion à Ani, en 1848, par M.N. Khanykof).
  11. «Տեղեկագիր Զալալեան Սարգսի վարդապետի ի Մեծն Հայաստան ըրած ուեւորութեան զրոց երկրորդ մասին վրայ» – (Rapport sur la 2<sup>me</sup> partie du voyage du P. Sargis Dchalalians dans la Grande Arménie).
  12. «Մանօթութիւն Ակորի հայ գիւղին ու Արբոյն Յակովայ վանից վրա» – (Note sur le village arménien d'Akorhi et sur le couvent de S.<sup>t</sup> Jacques):

13. «Պատմական ծանօթութիւն Հաղբատայ ու Սանահինի հայ վանութէից վրայ» – (Notice historique sur les couvents arméniens de Haghbat et de Sanahin).
  14. «Տեղեկութիւն Աբիխի՝ զաւերակաց Անւոյ գրած թղթոյն վերայ» – (Rapport sur la lettre de M. Abich sur les ruines d'Ani): *Ընթերցեալի 28 մարտի 1843 տարւոյն:*
  15. «Ծանօթութիւն Կեչառուաց հայ վանքին վրայ ի Դարաչիչակ» – (Notice sur le couvent arménien de Ketcharhous à Daratchitchag): *Ընթերցեալի 22 նոյեմբ. 1852:*
  16. «Աւերակք Անւոյ, որ ժ և ժԱ. դարուց մէջ թագաւորական ոստանն էր Բագրատունեաց. Պատմութիւն և նկարագիր: – Մասն Ա. Նկարագրութիւն՝ աշխարհացոյց քարտիսիւ և քսանեւչորս պատկերոք: – Մասն Բ. Պատմութիւն աշխարհացոյց քարտիսիւ և վիմագիր նկարներով» – (Les Ruines d'Ani, capitale de l'Arménie, sous les rois Bagratides, aux X et XI s. Histoire et descriptions, par M. Brosset. I partie; Description, avec un atlas de 24 pl. lith. S. P<sup>b</sup>. 1860, 4. V+1 – 92 pages. – II p. Histoire, avec un atlas de 21 pl. lith. S. P<sup>b</sup>. 1861 . 4 XVI +93–176p.)
- «Ծանօթութիւն զոր կը հաղորդէ պ. Կիւնիք՝ հանելով յիւվով տպագրուած գրքէ մը Wiadomosc o Ormianach w Polszeze, հեղինակութեամբ Զաքարիէվիչի» – (Note communiquée par M. Kunik, et tirée de l'ouvrage Wiadomosc o Ormianach w Polszeze. Lwow, 1842, par Zachariasiéwic).
- «Յաւելուած Ա. Տեղեկութիւնք հաղորդեալք ի Հ. Բառնաբայ Եսայիան» – (Communications du P. Barnabé d'Isaja, pages 144–148):
- «Բ. Արձանագիր Մարմաշինոյ» – (Inscription de Marmachen – p. 143–151):
- «Գ. Նկարագիր Այրիվանաց և տեղեկութիւն ի վերայ Միիթարայ Այրիվանեցւոյ՝ հայ մատենագրի յերեքտասներորդ դարու» –

(Description du couvent d'Aïrivank et notice sur Mekhitar Aïrivantsi, auteur arménien de XIII s., p. 152–174):

«Հնդհանուր ցուցակ պատկերաց, հանդերձ տեղեկութեամբ ի վերայ երկդլսեան արծուոյն՝ փորագրելոյ ի ստորոտ խաչի միոյ յԱնի գտնուած յիշատակարանի կամ չէնքի մը վրայ» – (Index général des planches avec une notice sur l'aigle à deux têtes tracé au bas d'une croix, sur un des monuments de la ville d'Ani, p. 175–176):

17. «Քննադատութիւն քանի մի տեղեաց՝ Ալիշան Հ.Դ. երկասիրած Հայոց Մեծաց Տեղագրին՝ նկատմամբ Անւոյ» – (Examen critique de quelque passages de la Description de la Grande Arménie, du P. L. Alichan, relatif à la topographie d'Ani): *Հնթերցեալ ի 14 յունիսի 1861:*
18. «Հաղբատ ու Սանահին հայ վանորէից վերայ» – (Sur les couvents arméniens de Haghbat et de Sanahin): *Հնթերցեալ ի 25 ապրիլի 1862:*
19. «Յովհաննու վարդապետի Ղրիմեցւոյ՝ Ստորագրութիւն հայ վանորէիցն Հաղբատայ և Սանահին, ծանօթութեամբք և յաւելուածովք ի Բրոսէէ» – (Description des monastères arméniens d'Haghbat et de Sanahin, par l'archimandrite Jean de Crimée, avec notes et appendice par M.Brosset.– S.P<sup>b</sup>. 1863 p. 94):
20. «Բացատրութիւն այլեւայլ վրացի, հայ և յունական արձանագրութեանց, մետասան վիմագրեալ տախտակօք» – (Explication de diverses inscriptions géorgiennes et arméniennes et grecques; avec 11 pl. lithograph): *Հնթերցեալ ի 11 օգոստ. 1867:*
21. «Տեղեկութիւնք Սարգիսեան Հ. Ներսիսի ձեռքով հաւաքուած վրացի արձանագրութեանց վրայ» – (Notice concernant les inscriptions géorgiennes, recueillies par le P.Nerses Sargessian): *Հնթերցեալ ի 25 սեպտ. 1863:*

22. «Մանօթութիւնք հայ արձանագրութեանց ի Բոլկարի, վիմագիր տախտակաւ մը» – (Notes sur les inscriptions arméniennes de Bolghari, avec 1 pl. lith): *Ընթերցեալ յ' 13 հոկտ. 1867:*
23. «Տեղեկութիւնք մեզի ծանօթ ամենաշին արձանագրին վրայ ի Ս. Յովհաննէս որ առ Մուրատ-չայի» – (Notice sur la plus ancienne inscription arménienne connue, à Sourb Ohannès, sur le Murad-thaï): *Ընթերցեալ ի 1 օգոստ. 1856:*
24. «Ժամանակագրական տեսակիտով նշանաւոր քանի մի հայկական արձանագրութեանց վրայ» – (De quelques inscriptions arméniennes, remarquables au point de vue chronologique): *Ընթերցեալ յ' 2 դեկտ. 1859:*
25. «Հայաստանի հին պատմութիւն ըստ սրբագիր և բեւեռաքանդակ տառից» – (Sur l'histoire ancienne de l'Arménie, d'après les textes hieroglyphiques et cunéiformes): *Ընթերցեալ յ' 13 ապրիլ 1871:*
26. «Երկու բեւեռաձեւ արձանագրութեանց վրայ՝ զոր Ռուս-Հայաստանի մէջ գտաւ Կասթնէր: Տեղեկագիր Բրոսէ և Կիւնիք պարոնաց, Հանդերձ Լէրշի մէկ յիշատակագրովը» – (Notice sur deux inscriptions cunéiformes, découvertes par M. Kästner dans l'Arménie russe. Rapport de MM. Brosset et Kunik; suivie d'un mémoire de M. Lerche): *Ընթերցեալ յ' 8 օգոստոսի 1862:*
27. «Տեղեկագիր զանազան այրուքնական և բեւեռատառ արձանագրաց՝ Հաւաքելոց ի ժիւլ Կասթնէր և յԱղոլֆ Բէրգէր պարոնայց, տախտակաւ մը» – (Rapport sur diverses inscriptions (alphabétiques et cunéiformes) recueillies par MM. Jules Kästner et A. Berger, avec un pl.): *Ընթերցեալ ի 29 յունուար 1864:*
28. «Մանօթութիւն Ասիական մուսէոնին մէջ գտնուած քանի մի վրական դրամոց վրայ, և թիւբեդեան արձանագրութեան մը որ յ' էջմիածին» – (Note sur quelques monnaies géorgiennes, du

- Musée Asiatique, et sur une inscriptions thibétaine d'Edchmiadzin): *Հնթերցեալ ի 25 օդոստոսի, 1807:*
29. «Մենագրութիւն մը հայկական դրամոց վրայ, երկու տախտակով». (Monographie des monnaies arméniennes; avec 2 pl.): *Հնթերցեալ ի 20 հոկտ. 1837:*
30. «Արեւելեան դրամական հաւաքմանն վրայ որ ի Կայսերական մենարանին» – (Collection numismatique orientale de l'Ermitage Impérial; 1852–1879): *Հնթերցեալ ի 24 ապրիլի, 1879:*
31. «Ուղեգրութիւն մեծարգոյ եղբօր Աւգոստինոսի Բաճենցի, հայ եպիսկոպոսին Նախիջեւանու ի կարգէ Քարոզողաց ընդ Եւրոպա», *թարգմ. Մ. Բրոսէի* – (Itinéraire du très révérend frère Augustin Bajetsi, évêque arménien de Nakhidchévan, de l'ordre des frères Prêcheurs, à travers l'Europe... Traduit... par M.Brosset jeune). – (Journal Asiatique, 3<sup>me</sup> Ser. Tome III, 1837, p. 209–245, et 401–421):
32. «Վրաց պատմութեան սկզբնագիր աղբերաց վրայ: Հատուած Ա: Ժամանակագրութիւն Վախթանգայ: – Հին հայկական համառոտեալ թարգմանութիւն: – Հատուած Բ. Համառօտ պատմութիւն Վախուշտայ. մինչեւ ի հինգերորդ դար Քրիստոսի» – (Des sources originales de l'histoire de Géorgie. 1<sup>er</sup>. article. Chronique de Wakhtang. Ancienne traduction abrégée, en arménien. – 2<sup>e</sup> article. Abrégé historique de Wakhoucht, jusqu'au V. s. de notre ère). – Journal de S. Pétersbourg, 1841): *Առանձին տպագրութիւն, յ' 39 էջ:*
33. «Տեղեկութիւն հայ գրչագրի մը վրայ, զոր Ակադիմիոյ ընծայեց Բարոն Դը Հահն, ծերակուտի անդամ» – (Notice d'un manuscrit arménien offert à l'Académie par S.E.M. le Baron de Hahn, sénateur): *Հնթերցեալ յ' 7 դեկ. 1838:*
34. «Առաջարկութիւն կամ մտածութիւն՝ դեռ եւս չհրատարակուած հայ պատմըչաց հաւաքման մը համար»: Երկու հատուածք: (Projet d'une collection d'historiens arméniens inédits. Premier

- article. Ընթերցեալ յ' 30 հոկտ. 1840. – Second article): Ընթերցեալ ի 29 հոկտ. 1841:
35. «Քննադատական վերլուծութիւն Վարդան վարդապետի Ընդհանուր պատմութեան: Առաջին տպագրութիւն հայ բնագրին թարգմանութեամբ ի ռուս, ի ձեռն Մ. Էմին» – (Analyse critique de l'*Histoire universelle* de Vardan. Edition princeps du texte arménien, et traduction russe par M.N.Emin): Ընթերցեալ յ' 7 մարտ 1862:
36. «Մանօթութիւն տասներորդ դարու մատենագիր Թովմայ Արծրունւոյ վրայ». – (Notice sur l'historien arménien Thoma Ardzrouni, X. s.): Ընթերցեալ յ' 12 դեկտ. 1862:
37. «Մանօթութիւն Մխիթարայ Այրիվանեցւոյ հայ պատմչին վրայ» – (Notice sur l'historien arménien Mkhithar d'Aïrivank): Ընթերցեալ ի 23 յունուարի 1863:
38. «Սիւնեաց պատմութիւն Ստեփանոսի Ուռպելեան, թարգմանեալ ի հայ բնագրէն ի ձեռն Բրոսէի»: Առաջին մասն. Պատմութեան Սիւնեաց գաղղիական թարգմանութիւն, ծանօթութեամբք: Երկրորդ մասն. Ներածութիւն: – Բովանդակութիւն. 1. Պատմութիւն Սիւնեաց: Յօդուած Ա. Յառաջաբան տեղեկութիւնք: Բ. Նկարագրութիւն (Համառօտեալ թարգմանութիւն Ներածութեան ինձինեան Հօր ի վերայ աշխարհին Սիւնեաց, ի գիրսն Ստորագրութիւն հին Հայաստանի): Գ. Տոհմագրական ցուցակ իշխանացն Սիւնեաց, առաջին ժամանակ: Դ. Սիւնեաց և Սիսական իշխանք, ազգականք կը կին ցեղից, անծանօթ մնացած աստիճաններով: Ե. Ազգագրական տախտակ Սիւնեաց իշխանաց և թագաւորաց. երկրորդ ժամանակ: Զ. Նախընթաց ցուցակաց մէջ յիշուած իշխանաց և անոնցմէ դուրս ուրիշ այլոց իշխանաց վրայ տեղեկութիւնք, ըստ պատմըչաց Հայոց: Է. Կրօնական պատմութիւնն, ըստ ինձինեան Հօր: Լ. Կարգ մետրապոլտացն Սիւնեաց (ըստ ինձինեան Հօր, Ստեփանոսի Ուռպելեան և Հասան-Զալալ Սարգիս վարդապետի ի գիրսն Ճանապարհորդութեանն ի Մեծ Հայոց): –

թ. Տեղեկագիր Սիւնեաց աշխարհին (քաղեալ ի յառաջաբանութենէն զոր ի զլուխ Պատմութեան զրոց նորա զրաւ Շահնազար Կարապետ վարդապետ ի տպագրին Փարիզու). Թարգմանութիւն աշխարհագրական տեղեկութեանց Ալիշան Հ. Ղեւոնդ Վ. յիւրում Տեղագրին Հայոց Մեծաց (տպ. ի Վենետիկ. 1855), և ըստ կրկին երկասիրութեանց ինճիճեան վարդապետի: Ժ. Ղարաբաղ կամ Շուշի, ի Հ. Ղեւոնդեայ Ալիշան: ԺԱ. Վանորայք Հայոց Վայոց ձոր (Հետեւողութեամբ Զալալեան Սարգիս վարդապետի յ'Բ Հատորի ճանապարհորդութեանն ի Մեծ Հայս): ԺԲ. Վանորայք Գեղարքունեաց գաւառի. (ըստ Շահնամունեանի ի գիրսն Ստորագրութեան սրբոյ Էջմիածնի): ԺԳ. Վանորայք Սոթք գաւառի. (ըստ Շահնամունեանի): ԺԴ. Վանորայք Արցախ գաւառի, Խաչենից և Աղուանից: ԺԵ. Համառօտ տեղեկութիւն Ուռապելեան Ստեփանոսի վրայ: ԺԶ. Աղգագրական ցուցակ այն գլխաւոր տոհմից, որոց յիշատակութիւնն կ'ըլլայ նախեղեալ արձանագրութեանց մէջ:

«Մասն Բ. Պատմութիւն Սիւնեաց. Շարակարգութիւն անցից և դիպուածոց տանն Սիսական, (թարգմանութիւն Բրոսէի)». (Ուղղութիւնք և Յաւելուածք): Histoire de la Siounie par Stéphannos Orbélian, traduite de l'arménien par M.Brosset. Première livrasion. Histoire de la Siounie (traduction et annotations). – Seconde livraison. Introduction par M.Brosset<sup>1</sup>.

39. «Ուսումնասիրութիւնք ի վերայ Մխիթարայ Այրիվանցւոյ, հայ պատմչի, յերեքտասաներորդ դարու: Մասն Ա և Բ. Յարաքութենէ աշխարհի մինչ ի սկզբնաւորութիւն քրիստոսական թուականութեան: Մասն Գ. մինչ ի 1289 թուական Քրիստոսի» – (Études sur l'historien arménien Mkhithar d'Aïrivank; XIII s; I et II

<sup>1</sup> Դիւլորիէ. Ce que constitue le principal mérite de l'oeuvre du savant prélat arménien, c'est qu'il a pris les éléments dans les archives officielles de la principauté. Dans les traditions locales, dans les monuments du pays, encore debout à l'époque où il vivait, entin dans des sources d'informations que personne ne pouvait connaître mieux que lui.

parties, de la création du monde au commencement de l'ère chrétienne; III partie; jusqu'en 1289): *Ընթերցեալ ի 22 դեկտ. 1864, և յ' 13 ապրիլ 1865:*

40. «Քննութիւն Ուխտանէս Հայ պատմըչին հատուածի մը՝ նկատմամբ ենթագրեալ տիրապետութեան աշխարհին վերաց ի Նարուգողոնոսորայ» – (Examen d'un passage de l'historien arménien Oukhtanès, relatif à la prétendue conquête de l'Ibérie, par Nabouchodonosor). *Ընթերցեալ ի 4 յունիսի, 1868:*
41. «Ուսումնասիրութիւն ի վերայ Ուխտանէս Հայ պատմըչի տասներորդ դարու» – (Étude sur l'historien arménien Oukhtanès, X s.): *Ընթերցեալ ի 5 նոյեմբ. 1868:*
42. «Մխիթարայ Այրիվանեցւոյ՝ ժամանակագրական պատմութիւն», դար ԺԴ. թարգմանութիւն ի Հայէ ի վերայ գրչագրի Ասիական մուզունին, ի ձեռն Բրոսէի – (Histoire chronologique par Mkhithar d'Aïrivank, XIII s. traduite de l'arménien, sur le manuscrit de Musée asiatique, par M.Brosset): *Ընթերցեալ ի 22 դեկտ. 1864:*
43. «Ի վերայ Պատմութեան Թովմայի Արծրունոյ՝ մատենագրի ի տասներորդ դարու, թարգմանեալ ի լեզու գաղղիական ի Բրոսէ» – (Sur l'histoire composée en arménien, par Thoma Ardzrouni, X s. traduite en français par M.Brosset): *Ընթերցեալ ի 28 հոկտ. 1869:*
44. «Երկու Հայ պատմիչք. Կիրակոսի Գանձակեցւոյ յ'ԺԴ դարու, Պատմութիւն Հայոց, և Ուխտանէսի Եղեսացւոյ ի տասն դարու, Պատմութիւն եռամասնեայ, թարգմանեալ ի Բրոսէ» – (Deux historiens arméniens: Kiracos de Gantzac, XIII s. Histoire d'Arménien; Oukhanès d'Ourha. X.s. Histoire en trois parties, traduites par M.Brosset): *Առաջին մասն տպագրեալ ի 1870, իսկ երկրորդն ի 1871:*

45. «Սամուէլ Անեցի և իր ժամանակագրական երկասիրութեան վրայ ընդհանուր տեսութիւն» – (Samuel d'Ani; revue général de la Chronologie): *Ընթերցեալ յ'12 հոկտ. 1871:*
46. «Զհայ պատմըչաց Ժէ և ԺԸ դարուց. Առաքելի Դաւրիժեցւոյ ժամանակագրական զրութիւնք, թարգմանութեամբ և ծանօթութեամբք Բրոսէի: – Տեղեկութիւնք զԶաքարիայ սարկաւագէ Գալոնց, որ Հեղինակ է Սոֆիի իշխանաց վրայ պատմական յիշատակարանի մը» – (Des historiens arméniens de XVII et XVIII siècles. – Arakel de Tauriz; Régistre chronologique, annoté par M.Brosset): *Ընթերցեալ յ' 31 հոկտ. 1872: – (Traduction et annotations.– Notice sur le diacre arménien Zakaria Gabontz, auteur des Mémoires historiques sur les Sofis, XV–XVII siècles): Ընթերցեալ յ' 12 նոյեմբ. 1873:*
47. Ա. «Հաւաքումն պատմագրաց Հայոց» հատոր Ա. Թովմա Արծրունի (Ժ դար), Պատմութիւն Արծրունեաց: – Առաքել Դաւրիժեցի (Ժէ դար), Գիրք պատմութեանց: – Յովհաննէս Շարեցի (ԺԶ դար), Պատմութիւն Աղուանից: Թարգմանութիւնք Բրոսէի. Պետրովորդ, 1874, ութածալ. ԼԲ + 618 երեսք:
- Բովանդակութիւն. – «Ներածութիւն: – Թովմայի Արծրունւոյ պատմագրի վրայ տեղեկութիւնք (էջք Ա–ԺԹ): – Առաքել Դաւրիժեցւոյ վրայ (Ի–Լ Գ): – Պատմութիւն տանն Արծրունեաց Թովմա վարդապետի Արծրունւոյ. (Թարգմանութիւն և ծանօթութիւնք. էջ 1–266): – Գիրք պատմութեանց յօրինեալ յԱռաքել վարդապետէ Դաւրիժեցւոյ. (Թարգմանութիւն և ծանօթութիւնք. 267–608): Յիսուներորդ չորրորդ դլուխը կը բովանդակէ զպատմութիւն աշխարհին Աղուանից (553–562 էջք), որոյ Հեղինակ է Յովհաննէս վարդապետ Շարեցի: – Յաւելուած Ա. Մանարաց վրայ (609–613). – Բ. Տարօնոյ և Տարօնացւոյց վրայ տեղեկութիւնք» – (613–618): (Collection d'historiens arméniens. Tome I. Th. Ardzrouni X. s. Histoire des Ardzrouni.– Arakel de Tauriz XVII s. Livre d'histoires. – Johannès de

Dzar XVII s. Histoire de l'Aghovanie; traduites par M.Brosset). S<sup>t</sup>. Pb. 1874.

Բ. «Հաւաքումն պատմագրաց Հայոց. թարգմանութիւնք Բըռսէկի», հատող Բ. Պետրովը, 1876, ութածալ. Դ + 696:

Բովանդակութիւն. «Նախընթաց ծանօթութիւն և ցուցակ նիւթոց (Ժ-Դ. էջը): – Պատմական յիշատակարանք Սովեաց վրայ, ի գրոց Զաքարիայ սարկաւագի, ժի դար. (1–154): – Կոնդակ Յովհաննավանաց, ի գրոց Զաքարիայ սարկաւագին (153–190): – Եսայի կաթողիկոսի Հասան–Զալալեանց Պատմութիւն Աղուանից. ժի դար (191–220): – Պատմութիւն Դաւիթ Բէկի և պատերազմացն զոր ետուն Հայք Կապանայ ընդդէմ թուրքց, Քրիստոսի 1722 թուականին և Հայոց ՌձՃԱ. (221–256): – Աբրահամ կաթողիկոսի Կրետացւոյ Պատմութիւն իւրոյ ժամանակին և Նատրշահի. ժլ դար. (257–336): – Սամուէլի Անեցւոյ տախտակը ժամանակակցականք (339–484): Զախարովմեան էջք կ'ամփոփեն զծանօթութիւնս և զմեկնութիւնս Բըռսէի, դրուած ի հանդիպոյ բնագրին որ յաջակողմն իջիցն: – Զինուորական սպայի մը յիշատակագիրք, որ 1835–38 տարիներուն ծառայած է ի Կովկաս պաշտմամբ (ռուսերէն գրուածի մը թարգմանութիւն, էջք 485–696):

Collection d'historiens arméniens. Traduites par M.Brosset. Tome II. S<sup>t</sup>. Pétersbourg 1876, IV + 696: – Mémoires historiques sur les Sofis, par le diacre Zakaria, XVII s. – Cartulaire de l'Asile de Ioannou-vank, par le diacre Zakaria. – Histoire de Aghouanie, par le catholicos Esaï Hasan-Dchalalianz, XVIII s. – Histoire choisie de Davith-Beg. – Mon histoire et celle de Nadir chah de Perse, par Abraham de Crète, catholicos, XVIII s. – Samuel d'Ani, tables chronologiques. – Souvenir d'un officier, ayant servi dans le Caucase, années 1835–1838.

Այս մեծ երկասիրութեան գաղափարն ունեցեր էր, ինչպէս քիչ յառաջ յիշեցինք, էդ. Դիւլորիէ և երկու հատոր հրատարակած: Վ. Լանգլուա և Բըռսէ ուղեցին իրեն անկատար թողածը ի գլուխ հանելով՝ կարեւոր ծառայութիւն մը մատուցանել պատմական գիտու-

թեանց: Առանց կարող ըլլալու՝ իրենց վերահաս մահուամբը ամբողջովին ածել յարդիւնս, երախտապարտ է իրաւամբ ուսումնական աշխարհ իրենց յարատեւ ջանիցը, որով յաջողեցան այնչափ ազգային, և երոպական ազգաց համար գրեթէ բոլորովին անծանօթ պատմագրաց թարգմանութիւնն ընծայել:

Բրոսէի յառաջաբանէն կը քաղենք հետեւեալ տեղեկութիւններն, որ մեծապէս հետաքննականք են՝ այդ երկու գիտնոց այդ մեծ ձեռնարկին նկատմամբ, մանաւանդ քանի մը էջ վերջը Լանգլուայի աշխատասիրութեան խօսքն ալ պիտի ընենք:

\* \* \*

«Բիւզանդարան պատմչաց» հրատարակութեան նման՝ Հայոց պատմչաց ալ երկասիրութիւնքը ի մի հաւաքելով տպագրելու խորհուրդը շատ անդամ երոպացի հայերենագիտաց փափաքն ու մտածութիւնն եղած է:

Առանց ուզելու ժամանակաւ աւելի հնագոյնները մէջ բերել, որոց մտքին մէջ յղացած է այս խորհուրդն, հաւանականաբար Աէն-Մարտէն ալ ունիցած պիտի ըլլայ ասոր նման մտածութիւն մը, վասն զի մահուընէն ետքը ժառանգաց քով գտնուած բանասիրական և մատենագրական երկոց մէջ՝ 1832ին, բազմաթիւ հատուածներ գտայ թարգմանութեանց, որոց թէպէտ ծագումը տարակուսական, իրե՞նն էին արդեօք, թէ այլոց՝ և իր քովը մնացած, և յորոց մին եւեթ մահուընէն ետքը տպագրութեամբ հրատարակեցաւ իր մէկ ազգականին՝ Լաֆառի (Lajard) ջանքով, որ դժբաղդաբար անծանօթ էր հայկական լեզուի և ոչ ալ այնչափ հմտացեալ թէ՛ բուն պատմական կոչուած ուսմանց և թէ՛ արեւելեան հնագիտութեան: Եթէ ինք Աէն-Մարտէն այս մտածութիւնն ունեցած ալ չըլլայ, կը թուի թէ ունեցեր է ուրիշ մը՝ աւելի հնագոյն ժամանակաւ:

Ես ալ, երեսուն և աւելի տարիներէ յառաջ, բարեբաստիկ գտնուեցայ նմանօրինակ առաջարկութեան մը համար [Ռուսիոյ] ակադեմիային հաճութիւնը ընդունելու, բայց իմ այն ժամանակի խորհուրդու էր լոկ բնագրաց հրատարակութիւնը, և աղէկ մը ըմբռնած

չէի այդպիսի ձեռնարկի մը դժուարութիւններն, որովք և ոչ իսկ ունեցաւ գործադրութեան սկզբնաւորութիւնն: Երկու տասնեակ մը հայ պատմագրաց ձեռքէ անցընելէն և ուսումնասիրելէն ետքը, յորոց բազումք դեռ եւս անտիպ էին ի ժամանակին, և որ կարեւոր թուցան ինձ ի լուսաբանել Վրաց պատմութիւնը, առուի ինք զինքս մեծաջան աշխատութեան յընթեռնուլ և ի հրատարակել զբագումս ի պատմագրաց Հայոց: Մանօթ է թէ ինչպէս քսան տարուընէ ի վեր՝ Հայկական տպարանք Կոստանդնուպոլսի, Փարիզու և Էջմիածնի ճոխացուցին զթիւ իրենցմէ տրուած հայ պատմագրաց նախկին տպագրութեամբ:

- 1856 թուականին Դիւլորիէ «Հայկական Մատենադարանի» մը հրատարակութեան յայտարարութիւնը կ'ընէր, որուն ձեռք զարկած էր Այվազովսքի Հ. Գաբրիէլ վարդապետին ու Վիկոր Լանգուա գաղղիացւոյ գործակցութեամբ. և Ակադիմիոյ միջնորդութեամբ յաջողեցաւ ընդունել զշնորհն՝ զնելոյ զայն ընդ հովանավորութեամբ վեհափառ կայսեր Ռուսիոյ: Նոյն կայսերական պաշտպանութեամբ յաջողեցաւ ալ 1858ին տպագրել առ Ֆիրմէն Տիտոյի զթարգմանութիւն Մատթէի Ռւոհայեցւոյ, որ խաչակրաց ժամանակին համար մեծապէս հետաքննական մատենագիր մ'է, բազմաթիւ տեղեկութիւնք ամփոփելով Զմշկիկ (Յովհաննու) թագաւորութեան, Սելճուկեանց վրայ, և այն յաճախակի յարաբերութեանց, զոր Հայաստան ունեցած է թուրք մեծամեծ իշխանութեանց հետ, որ նոյն միջոցին սկսեր էին ձեւանալ յարեւմտեանն Ասիա: Միայն Ռւոհայեցւոյն զրոց տպագրութեան մէջ սահմանուեցաւ գիտուն գաղղիացւոյն ձեռնարկը:

Անկէ ետքը, կ'երեւնայ թէ մէկդի զնելով ամբողջ հաւաքում մը հրատարակելու խորհուրդն, շատ տարիներ ետեւէ եղաւ ի տպագրութիւն և ի թարգմանութիւն հատուածոց պատմչաց Հայոց՝ որ խաչակրութեանց յարաբերութիւն ունին: Մեծ և գեղեցիկ միածալ հատոր մը, հրատարակեալ ի Փարիզ ի 1869 և առաջին հատորոյ նշանակութիւնը կրելով, կ'ամփոփէ զարգասիս այս ընդարձակ աշխատութեան ու անկէ տասը տարի յառաջ իրմէ ի լոյս տրուած Հետազօտութեանց առաջին հատորը՝ ի վերայ արուեստական և պատմական

ժամանակագրութեան Հայաստանի (Փարիզ, 1859), իրաւամբ նշանաւոր տեղ մը գրաւել կուտան հեղինակին ի շարս հայագիտաց:

Սակայն իր եռանդուն գործակիցը, Լանգլուա, օգտուելով քանի մը բարեբաստիկ պարագաներէ, կը յաջողէր ձեռք ձգել ի նուպար փաշայէ (Եգիպտոսի փոխարքային ծառայութեան մէջ գտնուող հարուստ ու մեծ ազդեցութիւն ունեցող հայազգիէ մը) հարկաւոր նիւթական ու դրամական ձեռնտուութիւնը ի հրատարակութիւն պատմագրաց Հայոց, գաղղիական թարգմանութեամբ և հարկաւոր ծանօթութիւններով։ Վստահ ի գործակցութիւն այլեւայլ հայազգեաց, որ բաւականապէս հմուտք էին գաղղիականին ի թարգմանութիւնս, զորս ինք աչքէ պիտի անցընէր, և ի ձեռնտուութիւն Ֆիրմէն Տիտոյի, ինքն Լանգլուա աշխատութեան ծանրագոյն մասը ստանձնած էր, ինչպէս մատենագրական տեղեկութիւնք, ծանօթութիւնք, ամեն աղդի հետազօտութիւնք և թարգմանութեանց ալ մէկ մասը։

Իր նախագիծ յայտարարութեանն համեմատ, գրեթէ երեսունէն աւելի հայ պատմագրաց հաւաքումը պիտի ամփոփուէր ի հինգ սեղմ հատորս, որ տարուէ տարի տպագրութեամբ պիտի հրատարակուէին, և յորս մատենագիրք ժամանակագրական կարգով պիտի դասաւորուէին։ Ամէն մէկ հեղինակի գրուածոցը ի գլուխ զրուած տեղեկութիւն մը, պիտի տայր հարկաւոր տեղեկութիւնք կենսագրականք, իւրաքանչիւր աղքերաց կարեւորութեան և յարգին, և ի ստորեւս իշխցն ծանօթութիւնք՝ ամենանհրաժեշտք ի լուսաբանութիւն հայկական պատմագրութեան մատակարարած նիւթոց։

Երկար տարիներէ ի վեր պատրաստուած էր Լանգլուա այս մեծ աշխատանքին։ Նախկին աշակերտ Յիշատակարանաց և Դիւանագիտութեան վարժարանին (École des Chartes), կենաց պայմանի հանգստութեան և դիւրութեան մէջ, իրրու եռանդուն սիրող մը՝ հետամուտ եղած էր արեւելեան ուսմանց, և կենացը շատ տարիները անցուցեր էր ի հաւաքումն յիշատակագրոց (documents) պատշաճելոց առ Հայս ի դիւանս իտալիոյ և Գաղղիոյ, 1852–53 թուականին ալ ուղեւորութիւն մը ըրեր էր ի Կիլիկիա, ուր հայք մերժեալք յԱն-

ւոյ ի Սելճուկեանց՝ ի մետասաներորդ դարու, թագաւորութիւն մը հաստատեցին, որ գըեթէ երեք հարիւր տարի տեւեց, և ուր ունեցան հայրապետական աթոռ մը, եպիսկոպոսական աթոռներ, և դեռ եւս ի լերինս Տաւրոսի կը կազմեն պատերազմակը ժողովրդեան կոյտ մը:

Լանգվուայի գիտական արշաւանաց արդիւնքն եղաւ գեղեցիկ հատոր մը, յորում ամփոփուած են իր ճանապարհորդութեան պատմական մասը և հնախօսական նիւթեր, և որոց մասնաւորաբար հայկական մասը հաղորդեցին գիտնոց թերթք Ասիական օրագրի, և Հնախօսական հանդիսի (Revue archéologique).

Միրող, հետամուտ և ծանօթ գրամագիտականին, յայսմ մասին ուսման օժանդակեց ի նորոգ տպագրութիւն թղթոց Մարշանի. իր կողմանէ ալ Հրատարակեց գրամագիտական երկասիրութիւններ հնոյն Եգիպտոսի, Արաբաց՝ յառաջ քան զերեւել իսլամութեան, հնոյն Հայաստանի, Կիլիկեան թագաւորութեանն Հայոց, և ասպետաց կարգի սրբոյն Յովհաննու Երուսաղէմի և Մալթայի, որոնք յաճախ վերաբերութիւն ունեցան Կիլիկիոյ Հայաստանի հետ:

Քրիստոնեայ Ասիոյ միջնադարեան հետազոտութեանց մեծապէս տեղեակ, գիւտանաց մէջ ըրած հետազօտութիւններէն ընտիր և օգտակար երկասիրութիւն մը ի լոյս ընծայուեցաւ՝ Հաւաքումն հրովարտակաց և յիշատակագրաց Ռուբինեան թագաւորաց մակագրով. և որոյ նախընթաց եղեր էր Յիշատակագիր մը զքաղաքական վիճակէ Հայոց ի ժամանակս խաչակրաց: Այս համառօտութիւնը, որ նախ Հրատարակուեր էր Պետրուրգի Կայսերական ակադեմիային հաւաքածոյից մէջ, յետոյ նորոգ երկասիրութեամբ և ի գլուխ գրոցն վերը դրուած անունը կը ելով, նորագոյն հետազօտութեանց ճամբայ բացաւ...

Այս ամէն երկասիրութիւնքը ի գլուխ հանելէն ետքը՝ 1867ին Հրատարակեց Հայ պատմագրաց առաջին հատորը, որ կը բովանդակէ, բաց ի ներածութենէ մը, ի յոյն և յասորական ազբերաց Հանուած այլեւայլ հատուածներ՝ նկատմամբ հնոյն Հայաստանի. ինչպէս ի Մարիբասայ, ի Բարդածանայ և ի համանուն անվաւեր հեղինակէ և

յետոյ զթարգմանութիւն գրոցն Ագաթանգեղոսի, Փաւստոսի Բիւզանդայ՝ թարգմանելոց ի յունէ ի հայ: Թէպէտ մեծ աշխատանք ունեցած պիտի ըլլայ հրատարակիչն ի գիւտ և ի տպագրութիւն այս վերը յիշեալ հատուածոց, հարկ է և զայն ըսել որ կրկին կիրառութեամբ գործածուած են. վասն զի Մարիբաս և Բարդածան նորէն պիտի հրատարակուէին յետոյ ի թարգմանութեան Պատմութեան Խորենացւոյ՝ յորմէ հանուած են. բայց, յոյն սկզբնագրոց հրատարակութիւնը հայ օրինակաց հետ աղէկ մտածութիւն մ'էր:

Ագաթանգեղայ գրոց գաղղիական թարգմանութիւնն ընծայած ատեն, Հանգլուա պատշաճ սեպեր է զեղչել Տրդատայ քարտուղարին երկասիրութեան այն ամէն մասը, որ պատմութեան չի վերաբերիր: Քննադատից կ'իյնայ որոշել թէ այս կերպով վարուելուն գովութեան թէ ոչ գործ մը ըլլած ըլլալը:

Հասարակաբար այն սեպուած է ընդունելի կարծիք կամ գրութիւն, որ բնագիրք զեղչ չիկրեն՝ բայց ի գործադրութեան երբ բանասէրն մասնաւոր նպատակ մը ունի, օրինակ իմն՝ ժողովրդական ընել պատմական նիւթերը, պարտաւորած չէ աստուածարանական ճոխարանութիւններն ալ թարգմանելով ծանրացընել իր աշխատանքը: Նայման որ փոխադրեց յանգղիական լեզու և Արեւելեան ժողովոյն ծախքով տպագրեց ի Լոնդոն Եղիշէի Վարդանանց պատմութիւնը, Եւրիստ Բրիւգոմ՝ թարգմանելի Արիստակեայ Հաստիվերտացւոյ, իւրենց Եւրոպացի ընթերցողաց համար՝ բոլորովին անշահ համարուած կառշները չիքաշուեցան իրենց թարգմանութենէն գուրս ձգել: Բարեպարիշտ Խորհրդածութիւններ, աղօթք՝ որովք լի է Ագաթանգեղայ ոչ այնչափ ճշմարտայօդ (légendaire) պատմութիւն, և ողբական եղերերգութիւնք առ Հաստիվերտացւոյն, կատարելապէս անհանդուրժելիք պիտի ըլլային ի գաղղիականն: Եղեսիոյ առման ողբը Յիսուս որդի վիպատանականն Ներսիսի Շնորհալւոյ կրնան հաճելի ըլլալ բարեպաշտօն ընթերցողին, հայու մը՝ ի շնորհս լեզուին և հայրենասիրական նիւթոյն, բայց ոչ նոյնպէս կամ հաւասար չափով Եւրոպացւոյն, որ ի վեր քան զամենայն օգտակարը կը փնտոէ: Ուստի ա-

նոնք, որ արեւելեան քանի մը գրուածներ կարդացած են՝ մէկ ծայրէն միւսը ճամարտակ հոեատորութեամբ յօրինուած, փոխարերութեամբք և այլաբանութեամբք ծանրաբեռնեալք, լաւ գիտեն թէ ինչպէս կարելի է անոնց երկու երեք էջերը քանի մը բառով ամփոփել: Ինձ կ'երեւնայ թէ մեղաղըրութեան արժանի չի կրնար սեպուիլ Լանգլուա այս նիւթին մէջ իր նախորդաց օրինակին հետեւելուն համար, և յորմէ ես ալ պիտի չխորշիմ ի լինել պատեհին:

Նոյն առաջին հատորոյն մէջ կը գտնենք Փաւստոսի Բիւզանդայ պատմագրութեան մինչեւ առ մեզ հասած չորս դպրութիւնք կամ գիրք, առաջին անգամ թարգմանուած ի լեզու գաղղիացի՝ ամենդունակ հայու և քաջահմուտ հայագիտի մը ձեռքով, Մկրտչի էմին, որ Մոսկուայի հինգերորդ վարժանոցին (gymnase) ուղղիչն է:

Յետոյ Ղերուբնայ պատմութիւնն՝ նկատմամբ յարաբերութեանց Աբգարու թագաւորին Եղեսիոյ ընդ Յիսուսի Քրիստոսի, հանեալ յանտիպ ձեռագրէ մը որ ի մեծի մատենադարանին Փարիզու: Անկէ վերջը եղած նոր Հրատարակութիւն մը այս հետաքննական գրութեան, ի ձեռն իմաստուն Հ. Ղեւոնդեայ Ալիշան, և ըստ ասորի աղքերաց Հրատարակելոց ի Գիւրըդոնէ, այլեւայլ կերպարանափոխութիւններ բերաւ նկատմամբ հայ թարգմանութեանն...

Ձենոր Գլակ, ասորի մատենագիր, որոյ գրուածքին միայն հայերէնը հասած է առ մեզ, Յովհաննու Մամիկոնենի երկասիրութիւնն ալ անոր հետ միացուցած, որովհետեւ շարայարութիւն մը կրնայ սեպուիլ առաջնոյն, հասցընելով մինչեւ ի կէս եօթներորդ դարուն: Յետոյ քանի մը հատուածք, որ չունին մեծ նշանակութիւն, կը լրացընեն այս առաջին հատորը, որ նուիրուած է, ինչպէս կը տեսնուի, հին թարգմանչաց, որ ապրեցան յառաջ քան զՄովսէս Խորենացի:

\* \* \*

1869ին Հրատարակուեցաւ երկրորդ հատորը, որ բովանդակէ զՊատմութիւն վարուց սրբոյն Մեսրովպայ՝ երկասիրութիւն Կորեան, զՄեծին Ներսիսի հայրապետի՝ չորրորդ դարու, անանուն մէ-

կու մը ձեռքով չարագրուած, պատմական երկասիրութիւնս Մովսիսի Խորենացւոյ, Եղիշէի և Ղազարայ Փարպեցւոյ՝ հանդերձ ժամանակակցական ցուցակօք, թէպէտ առանց նորագոյն քննադատութեանց, թագաւորաց, իշխանաց և կաթողիկոսաց։ Ապա համառօտ քաղուածք ի մթին գրոց Եղնկայ Կողբացւոյ ի վերայ Մազդեցանց կամ կրօնին Պարսից, որ իր գրոցը միակ մասն է որ ուղղակի կը վերաբերի Հայաստան աշխարհի և պատմութեան։ Ասոնք ամէնքը չորրորդ և հինգերորդ գարուց պատմագիրք են, և որոց վրայ կենսագրական և մատենագրական գտնուած տեղեկութիւններն հաւաքեր է հրատարակողն։

Այս երկրորդ հատորոյ տպագրութեան ատեն, անսոնջ Լանդուա ի լոյս կ'ընծայէր նաեւ զթարգմանութիւն իւր՝ ճոխացուցեալ բազմաթիւ և բազմաշահ ծանօթութեամբք, Միխայէլի Ասորւոց հայրապետի ընդհանուր պատմութեան, և որոյ միայն հայ թարգմանութիւնն կը գտնուի։ Գոհ եմ, որ կերպով մը օժանդակեցի այս գործոյն, չառնըլով յանձն կտրատել այնպիսի շահագրգիռ երկասիրութիւն մը, և միայն այն հատուածները ու թարգմանել — թէպէտ և բազմաթիւք, — որ խաչակրաց ժամանակին կը վերաբերէին։ Ասով պատճառ եղայ ի թարգմանութիւն և ի հրատարակութիւն ամբողջ գրուածին։

Բաւական է Միխայէլի գրոց քանի մը էջը կարդալ, որոյ ընագիր դեռ անտիպ է<sup>2</sup>, գաղափար մը առնլոյ համար թէ որչա՛փ և որպիսի՛ աշխատանք կը պահանջէ թարգմանութիւնն։ Բաց ի ընթացիկ ոճով գրուած պատմութենէն, լի է յատուկ անուամբք անձանց և աշխարհաց, որ ասորականէ ի հայ փոխազդրութեանց պատճառաւ նշանաւոր այլակերպութիւններ կրած են։ Թուականաց նկատմամբ ալ, ասորի և յունական այլեւայլ թուականաց հետ բաղդատելով, վերածելու է ի հայկականն և ի քրիստոսական։ Այս աշխատութիւնը յաջողակ կերպով ի գլուխ տարած է Լանգլուա, թէպէտ և առանց մտնելու ի քննադատական վէճս և շատանալով նշանակել զտարբերութիւն ամացն, որ տեսնուին ի հայ թուարերութեան։ Բայց կարծես

<sup>2</sup> Հիմայ հրատարակուած յերուսաղէմ. յամի 1871։

թէ աշխատանաց ծանրութեան չկրցաւ գիմանալ: Ծնեալ ի 20 մայիսի ի 1829, մեռաւ ի չորեքտասահն մայիսի 1869, երբ արդէն լըմնցած էր իր հաւաքման երկրորդ հատորը, Միլսայէլի թարգմանութեան տպագրութիւնն լրացած ի Վենետիկ, թէաէտ առանց կարենալու տեսնալ անոր ամբողջին հրատարակութիւնը: Սաստիկ գժուարարան-չութիւն մը, հետեւանք բազմաշխատ ուղեւորութեանն ի Կիլիկիա, և անխոնջ աշխատասիրութիւն, հազիւ քառասուն տարուան հասակին՝ վախճան տուին անոր կարճատեւ, բայց այնչափ օդտակար կերպով գործածուած կեանքին:

Նիւթական պարագայք խափան եղեն ինձ ի 1869 գիտնալու, թէ ի՞նչ և որպիսի՝ պատմական երկք պատրաստուած կամ ի պատրաստութեան են, ո՞յք իրեն գործակիցք, որոց վրայ վստահացած էր ի շարունակութիւն իւր մեծ ձեռնարկութեան: Սակայն և այնպէս, հազիւ թէ աչքը գոցած էր, գրեցի առ Տիտոյ տպագրապետ չժողով զայն. ինչուան համարձակեցայ իր մտադրութիւնն հրաւիրել անձի մը վրայ, զոր ամենայարմար կը դատէի ի շարունակել զգործ Լանդ-լուայի: Այս անձն էր Եւարիստ Բրիւդոմ, արդէն պատուվ ծանօթացած Զենոբայ Գլակ և Արիստակեայ պատմութեանց թարգմանութեամբք, և ի ոռու լեզուէ ի գաղղիականն դարձուցած և Ասիական օրագրին մէջ հրատարակուած Քերովէի Պատկանեանի օդտակար աշխատասիրութեան, որ էր համառօտութիւն դասակարգութեան Սասանեան թագաւորաց: Գործունեայ, աշխատասէր և խղճամիտ անձ մը, ամենայարմար՝ լուրջ վաստակօք ծանօթացընելու հայ պատմագիրքը. և թէպէտ իր պարապմունք թոյլ չտային բոլորովին ի մշակութիւն գիտութեանց անձնատուր ըլլալու, Բրիւդոմ յօժարամիտ կը ստանձնէր զայն ձեռնարկ, և իմացայ ալ թէ ի՞նչպէս նուպար փաշայի ալ ընդունելի եղան. թէ՝ անձը և թէ առաջարկած պայմանները, որովհետեւ դրամական նկատմամբ Լանգլուայի դիւրութիւնը չունէր: Գործը յերկարելով, 1870 թուականին՝ որ այնչափ աղիտարեր եղաւ Գաղղիոյ, մեռաւ Բրիւդոմ»:

\* \* \*

«Ո՞ւր կարելի էր գտնել անձ մը՝ բաւական ի բառնալ զայս ծանրութիւն։ Եւրոպացի հայագէտք սակաւաթիւք են, և դարը յորում կ'ապրիմք, մատենագրական այսպիսի ծեռնարկութեանց օժանդակելէ Հեռի է, մանաւանդ այնպիսեաց, որ նշանաւոր դրամագլխոյ մը կը կարօտանան։»

Գործերը երբ այս յուսաքեկ և վհատեցուցիչ հանգամանաց մէջ էին, միտքս դրի կենաց վերջի օրերը նուիրել ի շարունակութիւն Լանգլուայի գեղեցիկ մտածութեանը։ Արդէն 1868ին Ակադիմիոյ հաւանութիւնն առած էի՝ հայ պատմագրաց մատենադարանին մէջ կրկին տպագրել զթարգմանեալս յինէն զՊատմութիւնս Ստեփանոսի Սիւնեաց և Մաղաքիայի, այս վերջինս կրկին աչքէ անցընելով և ուղղելով ըստ հրատարակութեանց Պատկանեանի։ Յետոյ հրատարակը էի նաեւ զթարգմանութիւն կիրակոս և Ռևստանէս պատմչաց, և որ կրնային տեղաւորիլ նոյն հաւաքման մէջ։

Չեմ քաշուիր խոստովանելէն, թէ ինչպէս մասնաւոր սէր ունիմ հայ վարդապետաց պատմական երկասիրութեանց. իրենց իրական արժէքը՝ ըստ մեծի մասին ականատես վկայք, ազգերնուն ընդարձակ վերաբերութիւնք Ասիոյ իշխողաց հետ, Սասանեանց, Սելճուկեանց և անոնցմէ նտքը եկողներուն՝ Մողոլաց, Խաչակրաց, Բիւզանդիոնի կայսերաց և նորագույն ժամանակաց մէջ՝ Թուրքաց և Պարսից, ժամանակագրական ճշդութիւնք՝ ի բաց առեալ անհրաժեշտ և անխուսափելի վրիպակք գրչաց և ընդօրինակողաց, այս ամէնը՝ արժանաւոր ըրած են զիրենք զիտնոց մտադրութեանը։

Այսպիսի զիտաւորութեամբ, թերեւս առանց յոյժ մտադիր ըլլալու պարագայից և հանգամանաց, և առանց մեծ կարեւորութիւն տալու ժամանակագրական դասաւորութեան, պատրաստեցի զթարգմանութիւնս Թովմայի Արծրունւոյ, ժամանակակցական կանոնաց կամ տախտակաց Սամուէլի Անեցւոյ, զորս արդէն գլխաւորած և Ակադեմիոյ ներկայացուցած էի յամի 1871, Առաքել պատմըչի, Յովհաննու Մարեցւոյ, Զաքարիայ Սարկաւագի պատմական յիշատակարանաց և Կոնդակաց Յավհաննավանից յութեւտասներորդ դարու,

զորս թարգմանելով՝ ներկայացուցի ի 1872 թուականի, Եսայեայ Հասան Զալալեանց, Դաւթի և Աբրահամու Կրետացւոյ՝ յութեւտասաներորդ դարու, և Հուսկ յետոյ՝ Աբրահամու Անթապեցւոյ»:

\* \* \*

Շարունակենք Բրոսէի երկասիրութեանց մատենագիտական ցուցակը.

48. «Պատկեր Հայաստանի պատմական դրականութեան», ընթերցեալ ի 25 մայիսի 1876: – (Revue de la littérature historique de l'Arménie):
49. «[Փարիզու] արքունի մատենադարանին 114 թուանշանը կրող հայ գրչագրէ մը քաղուած, նկատմամբ վրական կաղանդացուցի. թարգմանութիւն Բրոսէի». (Extrait d'un manuscrit arménien, N. 114 de la Bibliothèque royale, relatif au calendrier géorgien, traduit par M.Brosset):
50. «Համառօպութիւն պատմութեան արշաւանացն Մողոլաց ի հիւսային Ասիա» յերեքտասաներորդ դարու: Լըբոյ, Պատմութիւն արեւելեան կայսրութեան, Հատ. ԺԷ (1834): – (Precis de l'histoire l'invasion des Mongols dans l'Asie occidentale, au XIII s. Lebeau, Histoire de Bas Empire, Tome XVII, 1834):
51. «Պատմութիւն Բագրատունեացն Վրաց, ըստ Հայ և յոյն հեղինակաց, մինչեւ ի սկզբն մետասան դարուն (ծննդաբանական տախտակներով)», ընթերցեալ յ' 9 մայիսի 1843: Բովանդակութիւն. Վրացի Բագրատունեաց սկզբնաւորութենէն յ' ամն 786, յետ Քր.: – Երկրորդ իշխանութիւն հարստութեան Բագրատունեաց ի Վիրս (786): – Պատմութիւն Բագրատունեացն Վրաց ըստ Հայկական աղբերաց: – Հայ հեղինակներէ քաղուած տեղեկութիւնք Տայոց և Ափխազաց Բագրատունեաց վրայ: – (Histoire des Bagratides Géorgiens, d'après les auteurs arméniens et grecs, jusqu'au commencement de XI s.).

52. «Պատմութիւն Վրաց, ի հին ժամանակաց մինչեւ յիննեւտասներորդ դար», թարգմանութիւն ի վրաց լեզուէ ի Բրոսէէ: Առաջին մասն, Հին պատմութիւն, ցամն 1469 (յետ. Քր.): Թարգմանութիւն և ծանօթութիւնք: Պետրուրդ, 694 էջ: — Յաւելուածք և լուսաբանութիւնք ի Պատմութիւնն Վրաց ի հին ժամանակաց ցամն տեառն 1469, ի Բրոսէէ: — Պետրուրդ, 1851, 494 էջք.

Բովանդակութիւն. «Ժամանակագրութիւն Հայկական Հայ լեզուով գրուած Համառօտ տարեգրութիւն մը Վրաց, թարգմանութեամբ Բրոսէի (1–61): Պատմութիւն կրօնական բաժանման ընդ Վիրս և ընդ Հայս, անդստին ի վերջաւորութենէ վեցերորդ դարու (107–125): — Պատմականք ի հեղինակաց Հայոց ի վերայ թագաւորութեան Գէորգի առաջնոյ. (209–218): — Տեղեկութիւնք ի վերայ թագաւորութեանց Գէորգի Լաշայ և Ռուսուգանայ: Քաղուածք ի Պատմութեան գրոցն Վարդանայ (298–309): — Արշաւանք Զէլալէտ–դի–դինի ի Վիրս (309–317): — Քաղուածք ի գրոցն Կիրակոսի, Հայ հեղինակի ժԴ դարու, գլխաւորապէս նկատմամբ Թամարայ և իր յաջորդաց (412–437): — Պատմութիւն Մաղաքիայ արեղայի (438–467): — Հատուածք ի Պատմութենէ Աղուանից Մովսիսի Կաղանկատուացւոյ. (468–494): — (Histoire de Géorgie, depuis l'antiquité jusqu'au XIX s., traduite du géorgien par M. Brosset. I. partie. Histoire ancienne jusqu'en 1469 de J.Ch. (traduction et annotations). Additions et éclaircissements à l'Histoire de la Géorgie, depuis l'antiquité jusqu'en 1469 de J. Ch. Par M.Brosset, S. P<sup>b</sup>. 1851).

Մասն Երկրորդ. «Նոր Պատմութիւն Վրաց ի 1469 ամէ ց' 1800 ամ տեառն», Հրատարակեալ ի վրաց լեզու ի Զուբինովէ, թարգմանեալ ի Բրոսէէ, ծանօթութեամբ և յաւելուածովք: — (Պետրուրդ, 1856, էջք 660): — Հատուածք ի պատմութենէ Առաքելի Դաւիթիցւոյ, վերաբերեալք թագաւորութեան Սուխմոնի Ա և Գէորգիի ժ. (421–445): — (II. partie. Histoire de la Géorgie modern; depuis 1469, jusqu'en 1800 de J.Ch., publiée en géorgien par M.Tchoubinoff; traduite

du géorgien par M. Brosset. Traduction, annotations et additions. S. P<sup>b</sup>. 1856).

53. «Հայոց հասարակաց իրաւագիտութեան վրայ մանրամասնութիւնք», քաղեալք ի վրական Օրինագրոց Վախթանգայ թագաւորի. թարգմանեալք ի բնագրէն ի ձեռն Բրոսէի: (Ի Նոր Ասիական օրագրի, 1832): – (Détails sur le droit public arménien, extraits du Code géorgien du roi Wakhtang et traduits du géorgien par M. Brosset).
54. «Տեղեկութիւնք հայ գրչագրի մը վրայ՝ Մխիթարայ Գոշի՝ Յաղագս իրաւանց դատաստանաց», Ընթերցեալ յ' 17 օգոստ. 1849: – (Rapport sur un manuscrit arménien: Mkhitar Goch, Livre de judiciaires).
55. «Ժամանակագրական ցուցակ իշխանաց և մետրոպոլտացն Սիւնեաց, մինչ ի վերջ երեքտասաներորդ դարու»: 1861 օգոստոսի 23ին նիստին ներկայացուած յիշատակագրէ մը քաղեալ: Ընթերցեալ ի 22 նոյեմբ. 1861: – (Liste chronologique des princes et métropolites de Siounie, jusqu' à la fin du XIII s. Extrait d'un mémoire présenté à la séance du 23 août 1861).
56. «Հայատանի հին պատմութեան վրայ, ըստ սրբագիր և բեւեռատիւ արձանագրութեանց»: Ընթերցեալ ի 13 ապրիլի 1871: – (Sur l'histoire ancienne de l'Arménie, d'après les textes hieroglyphiques et cunéiformes).
57. «Կոստանդնուպոլսոյ Աւետիք պատրիարքին Հայոց քաղաքագիտական պատմութիւնը»: Ընթերցեալ յ' 13 ապրիլի 1858:
- ա. Ենթագրեալ հայ Երկաթի դիմակը կամ ինքնագիր կենսագրութիւն Աւետիք պատրիարքին Կոստանդնուպոլսոյ, վաւերական պաշտօնական զրութեամբ: Առաջին յօդուած. ներածութիւն մը ընդհանուր տեսութեամբ Երկաթի դիմակին խնդրոյն վրայ»: Ընթերցեալ ի 21 օգոստ. 1873:
- բ. Ենթագրեալ հայ Երկաթի դիմակը կամ ինքնակենսագրութիւն Աւետիք վարդապետի Թոխաթեցւոյ, Ընկեցեալ ի պատրիարքա-

կան աթոռոյ Կոստանդնուպոլսի, և Երուսաղէմի առաջնորդ գրուած. Թարգմանեալ ի Հայէ ի Բրոսէ: – Երկրորդ յօդուած. Թարգմանութիւն Աւետիք պատրիարքի Յիշատակագրին, յօրինելոյ ի նմանէ ի 1710 Հանդերձ վաւերականօք: Ընթերցեալ ի 21 օգոստ. 1873: – (Historie diplomatique du patriarche arménien de Constantinopole Avetik).

58. «Ժամանակագրութիւն Տրապիզոնի, շարագրեալ ի յոյն լեզու ի Միքայէլ Պանարէտ», և առաջին անգամ հրատարակուած Վենետիկոյ ձեռագրի մը վրայէն, ի Տաֆելէ, իրուու շարայարութիւն մանր գրուածոց Եւստաթիոսի, ի 1829 և թարգմանեալ ի կրտսերոյն Բրոսէ ի գաղղիականն: (Լըբոյ, Պատմութիւն արեւելեան կայսրութեան, ի Հատ. XX, 482–509): – (Chronique de Trébisonde, composée en grec par Michel Panarète, publiée pour la première fois d'après un manuscrit de Venise, par M.Tafel, à la suite des opuscules d'Eustathe en 1829, et traduit en français par M.Brosset, jeune).
59. «Հատուածք յարեւելեան մատենագրաց՝ նկատմամբ առմանն Կոստանդնոպոլսոյ»: Եղերերգական քերթուած յառումնն Պոլսոյ յԱբրահամէ, որ ի ժե դարու. ի Հայկականէն թարգմանեալ ի ձեռն Բրոսէ: – (Fragments d'auteurs orientaux relatifs à la prise de Constantinople. Mélodie élégiaque sur la prise de Stamboul, par Abraham, XV s. traduit de l'arménien par M.Brosset).
60. «Յուցակ Մատենագրաբանին Էջմիածնի, զոր յերիւրեց Կորդանով, և թարգմանեց Բրոսէ՝ արտաքոյ կարգի անգամ Ակադեմիոյ: Պետրուրդ, 1840, էջք 121 (բնագիրն ոռւս և ի Հանդիպոյ գաղղիարէն թարգմանութիւնն): – (Catalogue de la Bibliothèque d'Edchmiadzin, composé par M.Korganof et publié par M.Brosset, académicien extraordinaire. S. P<sup>b</sup>. 1840. Texte russe et français en regard).
61. Լըբոյ, Պատմութիւն արեւելեան կայսրութեան, նոր տպագրութիւն, ամբողջապէս կրկին աչքէ անցած, ուղղութեամբք և յաւե-

լուածքովք ըստ արեւելեան պատմքաց ի Սէն-Մարտէնէ՝ Արձանագրութեանց և գեղեցիկ դպրութեանց ակադեմիոյ անդամ:

Հատողք Ա.-ԺԳ 1824-1832 հրատարակեալ են ի Սէն-Մարտէնէ և ԺԴ-ԻԱ՝ շարայարեալք ի Բրոսէէ կրտսերոյ<sup>3</sup>:

<sup>3</sup> Դիւլորիէ յիւրում Տեղեկազրին. En parcourant la très longue liste des productions que M.Brosset à signées de son nom, il est impossible de ne pas éprouver un sentiment d'étonnement et presque d'admiration pour une aussi féconde activité, et en même temps de regrets pour les défauts qui sont la contre – partie de cette éminente qualité, c'est – à – dire l'absence du sens critique, et de cette perfection relative qui n'est obtenue que par une élaboration patiente et réfléchie. Այսպէս կը գրէր ի 1867, և իր անփիճելի հմտութեամբ հայագիտական ուսմանց մէջ չը կը կրնար հանգուրժել ուրիշ եւրոպացւոց ոմանց գիւրութիւնը և արագութիւնը ի զիր և ի զիր առանց նախընթաց լուրջ ուռմնասիրութեան:

---

Н.Я. МАРР

## К СТОЛЕТИЮ ДНЯ РОЖДЕНИЯ М.И. БРОССЕ

24 января исполнилось сто лет со дня рождения известного грузиноведа и арmenиста М.И.Броссе, который внес свою лепту и в жизнь нашего Общества; Броссе был деятельным его членом. С 10 марта 1859 года он председательствовал в Восточном Отделении и на должность эту он был переизбираем до 1867 года.

Желая посвятить памяти Броссе несколько слов, я ограничусь лишь посильным выяснением его направления, и общей характеристикой его научных заслуг. Биографические и библиографические данные касательно Броссе доступны теперь каждому в превосходно составленном его сыном *Bibliographie Analytique St. P. 1887.*<sup>4</sup>

Востоковед Броссе был специалистом историком в своей области. Не говоря о личных его вкусах, к занятиям историей направляли его еще на студенческой скамье. Учитель его Saint-Martin, как вообще французская школа арmenистов, разрабатывал преимущественно исторические темы. Броссе усложнил свою подготовку знанием грузинского языка прежде всего в целях добычи для той же исторической науки.

---

<sup>4</sup> Востоковед Броссе заслуживает и на русском языке биографической статьи с более реально обставленной, подробной оценкой его научной деятельности. Следующие строки представляют извлечение из подготовляемой мной работы с подобной задачей.

Историко-археологические интересы господствовали и в Петербурге в кругу востоковедов Академии Наук, когда сюда приехал Броссе в качестве ее члена. Исторические изыскания, более тесно связанные с общественными вопросами, естественно всегда были у нас более понятны и популярны.

Когда Броссе поселился в России, то дела о грузинах и армянах, новых гражданах России, составляли не совсем еще пережитую злобу дня; занятия историей Грузии и Армении являлись как бы выполнением программы общественного служения отечеству. Никогда грузиноведение и арmenистика не пользовались таким вниманием в России, как в этот момент, но это был по существу интерес не к предмету, а интерес данного исторического настроения и потому-то преходящий. Но Броссе нашел в переживаемом тогда Россией настроении прекрасное средство для осуществления своих чисто научных стремлений, он встретил предупредительный прием и поощрение для своей историко-археологической программы, намеченной еще на родине.

В России Броссе нашел нечто еще более знаменательное для направления своих научных работ, именно среду, благоговейно относившуюся к национальному грузинскому представлению о прошлом Грузии. Еще не выезжая из Франции, он имел случай сблизиться с выдающимся хранителем грузинских научных преданий, царевичем Теймуразом. По приезде же в Петербург он застал целую колонию родовитых грузин, где память о грузинском царстве была совершенно свежа, традиции грузинского миропонимания были сильны. Это миропонимание, основанное на работах грузинских ученых XVII—XVIII веков, частью на живых преданиях, представляло готовое историческое построение о Грузии. Оно выступало перед Броссе в беседах с грузинами, оно рисовалось в грузинских летописях, хрониках, исторических и географических сочинениях, и оно окончательно определило направление и характер деятельности Броссе, как грузиноведа.

Броссе отвернулся от лингвистических и литературных тем и, сосредоточившись на истории, явился в роли истолкователя исторического самопонимания грузин в европейской науке.

Броссе однако не останавливался на изложении и филологическом толковании грузинских исторических текстов. Он обращался к самым источникам местным, откуда черпали или должны были черпать свои данные грузинские историки. Он изучал в глубь и ширь грузинскую да и армянскую нумизматику, сфрагистику и эпиграфику. Громадное большинство этих документальных памятников он и обнародовал впервые. Он первый обратил внимание как на дипломатические акты сношений Грузии с иностранными государствами, так и на документы, рисующие внутренний и государственный строй Грузии. Он и показал высокую ценность подобных материалов в целом ряде специальных работ и изданий. Таким образом, Броссе не принимал без критики данных разрабатываемых источников, издаваемых и переводимых им, но критика его касалась лишь деталей и частностей: он проверял и подчищал подробности, чтобы сделать более устойчивым целое. На критику целиго Броссе не отваживался. Для такой критики по существу тогда и не было данных. Прежде всего в ориенталистической науке тогда в отношении Грузии чувствовали лишь пробел по истории Грузии, был спрос только на новые какие-либо исторические сведения грузинских источников. На Броссе, естественно, падала обязанность заполнить этот пробел. Открывшаяся глазам Броссе историческая картина Грузии в трудах грузинских ученых и писателей XVII—XVIII веков с избытком удовлетворяла запросам тогдашнего Востоковедения. Затем, чтобы плодотворно критиковать по существу историческую теорию грузинских ученых нужно было иметь свое собственное построение, хотя бы не вполне сформированное, хотя бы лишь обрисованное в основных чертах. Но такому построению неоткуда было взяться, не на что было опереться: не было еще никаких специальных работ или монографий о

Грузии. В свою очередь, подготовка Броссе, как сына своего века, не была настолько глубока, чтобы он имел право на установление самостоятельной теории в области, куда он из европейцев вступал первый в специальном звании ученого исследователя. К такому начинанию его не предрасполагали и его, несомненно недюжинные, способности, по характеру более пассивные или репродуктивные, чем активные и творческие. Вообще склад ума Броссе был не синтетического порядка: занимаясь с увлечением наблюдателя — энтузиаста отдельными фактами и явлениями, прослеживая до последней возможности их подробности, он избегал обобщений.

Таким образом, все толкало Броссе на то, чтобы в главу угла своего научного направления он положил теорию грузинских ученых XVII—XVIII веков; — и он это и сделал. Грузиноведение, благодаря такому направлению его основателя в Европе, получало тоже положение, которое давно упрочивалось за арменоведением трудами армянских ученых мхитаристов и европейских арmenистов. Броссе был и сам в числе тех арmenистов. Будучи весьма деятельным и своеобразным работником в этой области, он отличался от других той широтой взглядов, которая естественно выработалась у него вследствие непосредственного изучения одновременно и грузинских, и армянских источников.

И тем не менее дело, кипевшее под рукой этого единственного до сего дня европейского грузиноведа в настоящем смысле этого слова и бесспорно выдающегося арmenиста, с его смертью заглохло. Броссе в Европе не создал школы, не имел последователей. Правда, арменоведение продолжает, хотя и медленно, делать научные успехи, но основания этих успехов были заложены вне сферы деятельности Броссе. Дело в том, что армянский язык по открытии генетической его связи с индоевропейской лингвистической семьей сделался предметом научной разработки и получил права гражданства, где *de jure*, где *de facto*, в университетских курсах, особенно немецких; почти одновременно венецианские издания

армянских переводов греческих подлинников, нередко с переводами на латинский или вообще какой-либо европейский язык, создали всевозрастающий интерес к армянской литературе среди богословов и историков, особенно историков церкви, и армянская литература завербовала себе специальных исследователей в университетских кругах, особенно в Германии и Англии. И вот возникшие в связи с этим работы, пробив брешь в воспринятом от армян традиционном представлении об армянском прошлом, положили начало плодотворной независимой критике, и подготовляют почву для разработки культурной и исторической жизни армян на более прочных основаниях современной филологии.

В отношении оживления научного интереса к Грузии подобных привходящих обстоятельств не было. В работах Броссе не было элементов, способных заинтриговать европейских ученых. Построения этих работ, в корне намеченные грузинами в XVII–XVIII веках и почти целиком выведенные из местных же материалов, редко вторгались в чьи-либо научные интересы и потому мало привлекали к себе внимания. Проникавший их общий национальный грузинский дух не трогал европейского сердца. Для энтузиазма, которым был охвачен сам Броссе, как пионер, не было уже места, так как после его трудов, казалось, в Грузии не осталось ничего неведомого. В этом смысле характерна фраза, приписываемая академику Бетлингу, который про Броссе будто бы говорил, что “он высыпал весь мешок грузинской литературы, не оставив в нем ничего”.

Таким образом в Европе дело Броссе замерло. Оно, несомненно, ослабело и в ученых учреждениях России. Открытое грузиноведом-арmenистом Броссе широкое его течение было вогнано в узкое русло. Впрочем в Грузии сказалась более или менее плодотворной научная деятельность Броссе. Еще во время своего путешествия в Грузию и Армению в 47–48 годах Броссе напечатал в кавказском календаре статью на русском языке: “О необходимости и

способах изучать памятники старины Грузии", в которую включены и интересы чисто армянской археологии. Этот энергичный зов вместе с всегдашим сочувствием Броссе к местным работникам содействовал появлению на свет ряда работ лиц из различных слоев кавказского общества, но в систематической разработке местных исторических материалов Грузии, в корне основанной на научных воззрениях грузин XVII—XVIII веков, Броссе нашел преемников исключительно в лице представителей новогрузинской исторической школы. Не говоря о других, Бакрадзе, Жордания и Такайшвили в трудах Броссе черпали вдохновение, во всяком случае под влиянием его толкований вырабатывали они те или другие взгляды. В этом отношении дело Броссе и по сейчас еще живо.

Труды Броссе однако не могут быть обесценены тем, что своевременно не нашлось в Европе сил для продолжения его дела, для поддержания, действительно, кипучей его деятельности и для внесения в изучение взлелеянного им предмета новых начал и приемов, соответствующих современному состоянию филологических наук. Заслуги его все же весьма значительны по арmenистике, громадны по грузиноведению.

По арmenистике он отчасти следовал обычным приемам европейских арmenистов, толкуя и переводя армянские памятники в целях предоставления их новых данных для использования в работах, далеких от прямых научных задач арmenоведения. Но и здесь Броссе чаще шел своим независимым путем. Если он извлекал из армянских источников какие-либо сведения для сторонних целей, то более всего для истории Грузии, которая однако находится в особо тесных отношениях с Арменией. Затем, для изучения и толкования он выбирал часто авторов, которые имеют исключительно или преимущественно местное значение, как напр. Ухтанес, История Сюнии Орбеляна и т.п. Наконец Броссе дал материальные основания для изучения армянской христианской археологии, им введено в европейскую науку изучение армянских надписей, с него

началась каталогизация армянских рукописей, а это основа всякой серьезной работы над литературой.

По грузиноведению заслуги Броссе бесспорно еще более велики. Он положил в Европе начало учебным пособиям для изучения грузинского языка: грамматикам, хрестоматиям, словарям. Он сделал доступным европейцам в переводах или пересказах большинство памятников грузинской светской литературы, как древней, так средневековой. Он дал первый систематический список вообще всех известных в его время произведений и духовной литературы. Больше всего сделано им однако для грузинской истории. Броссе не только наметил впервые, но в значительной степени разработал почти весь цикл дисциплин грузинской исторической науки.

Броссе для нас еще особенно ценен как европейский ученый, впервые проложивший путь к признанию единства задач армянской и грузинской филологии. Эта черта ярко выступает во всех основных трудах Броссе. В авторе этих трудов мы видим ученого, работающего с заметным настроением к теории армяно-грузинской филологии. Настроение это у него не слагалось в особое учение, оно не выходило за пределы чисто исторических интересов, но плодотворность и важность его невольно сообщается специалисту при чтении произведений Броссе.

В общем можно сказать, что Броссе сделал все, что было в его личных силах и в научных силах его времени, для процветания разрабатывавшихся им областей Востоковедения, и память его не может не быть дорогой всякому, имеющему основание сочувствовать правильной научной постановке грузиноведения и арменистики.

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Պ. Մուրադյան, Դայագիտության պատմության կարևոր հանգրվան.....	3
Աէմ-Մարտէն, Նամակ Ալեքսանդր Շումբոլդտին.....	11
Գ. Ա. Շրումփ, Գ. Գարեգին Զարբիանալեան, Մարի-Ֆելիսիտ Բրոսս .....	19
Հ. Յ. Մարը, Կ տունու օրու առջևության մասին հայոց պատմություն .....	48

## СОДЕРЖАНИЕ

П. М. Мурадян, Важный этап в истории арменистики .....	3
Сен-Мартен, Письмо Ал. Гумбольдту.....	11
Г. А. Шрумпф, о. Г. Зарбаниян, Мари-Фелиситэ Броссе .....	19
Н. Я. Марр, К столетию рождения М. И. Броссе .....	48

**ԱԿԱԴԵՄԻԿՈՒԹՅԱՆ ՄԱՐԻ ԲՐՈՍԵ**  
Կազմեց և խմբագրեց՝ պրոֆ. Պարույր Մամբրեթի ՄՈՒՐԱԴՅԱՆ

**АКАДЕМИК М.-Ф. БРОССЕ**

*Составитель и редактор: проф. Паруяр Мамбреевич МУРАДЯН*

(сборник, на армянском языке)  
Издательство "Зангак-97", Ереван, 2002 г.

Դրատարակչ. գլխ. տնօրեն՝ Ս. Շ. Մկրտչյան  
Տնօրեն՝ Մ. Վ. Մնացականյան  
Գեղ. խմբագիր՝ Ա. Ա. Բաղդասարյան  
Համակարգչ. ծնավորումը՝ Գ. Յ. Դարությունյան

Տպագրություն՝ օֆսեր; Չափսը՝ 60x84/16; Թուղթը՝ օֆսեր;  
Ծավալը՝ 3.5 տպ.մամուլ, 2.1 հրատ.մամամուլ, 3.25 պայմ.մամուլ;  
Տպաքանակը՝ 500 օրինակ; Գինը՝ պայմանագրային:



**«ԶԱՆԳԱԿ-97» ԳՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ**

375010, Երևան, Վարդանանց փակուլի 8, հեռ.՝ 54-89-32, 54-05-17

Ֆաք.՝ 54-06-07, էլ. փոստ՝ [zangak@arminco.com](mailto:zangak@arminco.com)

Տպագրվել է «Զանգակ-97» հրատարակչության տպարանում

[300m.]

ԳԱԱ Երևանաբար Գիտ. Գրադ.



FL0668357

